



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:


**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



# ԱՐՇԱԿ Բ.

ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆ



ՅՕՐԻՆԵԱՅ

ԷՄՍԱՆՈՒԷԼ ԵՍԱՅԵԱՆ




Կ. ՊՕԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄԵԱՆ

—  
1870

891.99

Ե-58



891.99

Ե-58

19 NOV 2011


# ԱՐՇԱԿ Բ.

ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆ



ՅՕՐԻՆԵԱՅ

ԷՄՄԱՆՈՒԷԼ ԵՍԱՅԵԱՆ



Կ. ՊՕԼԻՍ

ՅՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄԵԱՆ

—  
1870

ԲՃ.0320

08.04.2013

28579

0.039.9

0000000000

000000

0000000000



60560.67

ՆՈՒԷՐ

Ա. Ռ.

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅԱՍՏԻՐՍ



Աստուածավառ , Աստուածապահ  
Որ ըզճրագն հայրենի՝  
Անցուցանել մըտաբերեն  
Պատրըակաւ կրօնի ,  
Սուտակասպաս արանցն ընդդէմ՝  
Վառեալսն ի սէր Հայուծեան ,  
Հոգեխրախոյս ձայն նըրագացս՝  
Բուժ ի պատրոյկն արծարծման :

Գ Ո Ւ Ս Ա Ն Ք

ԱՐՇԱԿ.

ՎԱՍԱԿ ՄԱՄԻԿՈՆ Սպարապետն Հայոց.

ԴՐԱՍՏԱՄԱՏՆ Ներքինի.

ՄԱՆՈՒԷԼ Երկայնահասակն. . . . .

ԿՈՆ. . . . .

ՀԱՄԱԶԱՍՊ. . . . .

ՇԱՊՈՒՀ.

ՇԱՀԱՆԳՈՒԻՍ Դուստր Շապոյ.

ՍԱՆՈՋԱՆ ՊԱՀԼԱԻ.

ՇԱՀԱԽՈՌԱՊԵՏՆ.

ՄՈԳՊԵՏՆ.

ԽՈՒԺԻԿ Մանուկ Անապատին.

ՈՐՄՉԳՈՒԻՍ. . . . .

ԶՐՈՒԱՆԳՈՒԻՍ. . . . .

ՆԵՐՔԻՆԱՊԵՏՆ Նուիրակ Արքունի.

ՆԱԺԻՇՏ Բանբեր.

Մոզք, Դիւթք, Ասեղազէք, Նախարարք.

Դուսանք ի Գիներուս.

Նաժիշք.

Զօրականք :

} Որդիք Վասակաշ.

} Մտերիմք Շահանղխոյ.

# ԱՐՇԱԿ Բ.

## ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆ

## Հ Ա Ն Գ Ի Մ Ա .

Տեսարանն է Ատրպատականի Գանձակ նահանգին մեջ «որ էր սահման ընդ Պարսս եւ ընդ Հայս» (Բուզանդ) Քէլիշին(1) (Կապոյտ սին) մականուանեալ Կորդուաց լեռներուն արեւելեան կողմը բարձրաւանդակի մը վրայ՝ ուսկից կը տեսնուի Տնտուէն Կապուտան(Ռրմիա) ծովն Հայոց, Գիշերօք Արշակայ:

## Տ Ե Մ Ի Լ Ա .

### ԱՐՇԱԿ և ՎԱՍՍԿ

Մանուէլ, Կոն և Համազասպ երեքին եղբարքի հետուն խօսակից ընդ սահմանապահս Հայոց առ հրոյ խարուկին :

ՎԱՍՍԿ. Կուհատրեան (2) լերանց ստորոտն եմք, արքայ, Կորդուաց բարձր բարձր գագաթունքը մի զմիօվ ազխաղխեալ՝ կը հովանանան մեր գլխուն վրայ : Ահաւաղիկ Կապոյտ սիններն յորս յանգի երկնակամարն Հայոց, անդստին յաւուրց անտի Արամայ Հայկաղնին՝ արձանք յաւերժականք Հայոց մեծաց : Հոս քանի քանի անգամներ Պարսից հպարտութիւնք իրեն անհամար բանակներուն հետ խորտակեցինք՝

երբ Վասակ կը հրամայէր եւ գորքը կը հնազանդէին . հոս երեսուն եւ չորս տարի անդադար քաջերու արիւնը ծխաց՝ երբ մեր արեամբը կը գծէինք հայրենի սահմանները , քանի որ հետերնիս՝ հաշտ էր Աստուած եւ կամ ճակատագիր մեր :

ԱՐՇԱԿ . Քանի որ հաշտ էր Արշակ ընդ Աստուծոյ եւ նախարարաց ու ժողովրդեան սիրտը իրեն հետ էին ըսել կուզես . տէ՛հ մի՛ թողուր ճակատագրին վրայ վնասը զոր ես անձամբս ՚ի գլուխ իմ կուտեցի . Հիմա լաւ կորոշեմ , ո՛վ քաջ սպարապետդ իմ Վասակ , հիմա որ կը թողում Հայոց սահմանները եւ տխուր նախադգածութիւն մը աղէկաուր կընէ սիրտըս , կարծես թէ՛ վերջին անգամն է կը կոխեմ Հայոց հողին վրայ , ո՛վ երկրպագելի հող . . . : Այո՛ , այս վերջին գիշերն է Արշակայ ՚ի Հայս . տես ինչպէս աստղներն ՚ի հեռուն ծովուն երեսը կը ցոլան , կարծես յուզարկաւոր ջահերն են բորբոքեալ արքայիս մահուանը ետեւէն . . . Քէլիւն լերանց կատարը՝ ամպերը կը վարէ եւ հեռուանց կը կորսուի Կապուտան ծովն Հայոց խաժարանջ . . . Թէ ինչո՞ւ համար ոսկի շղթայովմը կախուած չէ երկնքէն սա Հայոց աշխարհը՝ որպէս զի չըլլար առ եւ սպուր թշնամեաց : Այլ բարէ , տարօրինակ չե՞ս գտներ այս բացատրութիւններս իմ բերնիս մէջը , եւ սակայն սրտիս թեւադրածն են :

Վ.Ս.Ս.Կ (Աճախոհ) . Կովկաս եւ Տուրքոս գծուեաց մէջ պարսպեալ լեռունադաշտն Հայոց , աղատութեան միջնաբերդը կրնար ըլլալ՝ մարտկոց երկնաքուամար . ակեղ լերանց կիրճերը եւ դճունս գետոց ունեւ թակաւուք՝ բաւական է իմատուն վարչութիւն մը : Բայց ինչ օգուտ , արքայ , եթէ նոյն իսկ

տղամանդէ շղթայով մը երկնքին կապուած ըլլար այդ Հայաստանը, ինչ օգուտ՝ երբ ընտանի հետ, առեւլուծիւն, անմիաբանութիւն՝ պատուարներ յարուցանելով եղբարց մէջ, սանդուղ, կամուրջ պիտի կարկառէին օտարին . կրցա՞ր խզել թափել զանոնք ամէնը մէկէն՝ այն ժամանակը յաղթեցիր, արքայ . արտաքին թշնամուոյն զօրութիւնը՝ ներքին ընտանեկան տկարութիւնն է . ան ժամանակ՝ զլուխ եւ օրինակ կ'արձանանայր Հայաստան բոլոր աշխարհի, եւ յայդ իսկ նախասահմանեալ էր : Այդ բարձր պաշտօնին համար ոչ ինչ իրեն կը պակսէր, ոչ հանձար, ոչ քաջութիւն ժողովրդոցն . բայց ախո՞ս որ անարժան հոգաբարձուներ՝ շեղեցին զայն իւր բարձր նպատակէն . դու եւս անոնց թուոյն մէջ ես, արքայ . կրնայիր եւ չըրիր . պէտք էր որ քու գահէդ ցոլացած ճառագայթներն՝ ամենուն աչքը լուսաւորէին իրենց պարտքերնին լաւ որոշելու համար, որ պէս զի գիտնայինք թէ՛ եղբարք եմք ամենքնիս, թէ՛ պէտք է՝ ձեռք տանք իրարու, առեւլուծիւնը մի մի այն օտար թշնամուոյն դէմ պահէինք, եւ ոչ ի զուր վատնէինք քաջութիւննիս . ան ժամանակ պատկառելի կըլլար Հայաստան ազգաց ժողովոյն մէջ՝ իր նախագահ բարձր ձեռք կը բերէր, յայնժամ նազէր իրբեւ երկրիս դժխոյ հիւսիսային Թորգոմաց տունը, եւ ոչ այսպէս վատ հոմանիներու, անարժան տարփածուներու եւ ժպիրհ սեղեխներու ձեռքէ ձեռք ինկած՝ իրբեւ անարդ բող մը կամ աննշան հարձի մը պէս քարէր, եւ յեղյեղուկ սիրուհւոյ նման գրկէ գրկի անցնելով, մէկէն շոյուած ստենը միւսէն կից ընդունէր՝ ուսկից քիչ մը առաջ գգուանք եւ սէր էր տեսած :

ԱՐՇԱԿ. Ահ, Վահագն, մինչ անողոք Աստուծոյ աջ  
ջը, իր բարկացայտ կայծակներովը դիւ կռիւի, դո՞ւ այլ  
մի յառնես չուառ թագաւորիս վերայ պարսաքարել  
ՎԱՍՍԱԿ. Գիտես, արքայ, միշտ ես անկեղծ եմ  
խօսած, անոր համար ալ քու քովը միայն ի վտանգս  
եւ ՚ի տագնապ ժամու փնտռուեր կեցեր եմ. պատե-  
րազմաց եւ արեանց մէջ փայլատակեր է սուրս, եւ  
խորհուրդս ճակատամուղ արուեստին մէջ եւ թէ զի-  
ա՞րդ, դիտես, դիտեն ամէնքն ալ. բայց քու ար-  
քունական զեղխութեանց եւ որսոյ հանդիսիցդ ու  
չուայտութեանց մէջ՝ երբէք. քանզի չարաւ անչուշտ  
եւ չէի կրնար արիւնաթոր սուրբ կրող կողերս, Տիւ-  
րացի մեղի ծիրանեացդ վրայ հանդէսեցնել. քանի որ  
ուրիշ արեան ծիրանի մը կը փնտռէի եւ ուրիշ կադ  
ու կռիւ կը յուղէր կը տապէր հաստաբետ նիզակն  
ի ձեռինս, քան թէ վարսիլ ի կողս սրտաթունդ էրէ-  
ոց. եւ ո՞րչափ հեռու՝ Արիսական Վահագնի դու կա-  
քաւիչ մը՝ վարձակներուդ եւ դուսանաց երդերովն  
ու պարերովն զմայլել, եւ անտարակոյս՝ խիստ եւ ան-  
յարմար պիտի հնչէր, բազմաբիւրաւոր բանակներու  
հրամանատար ըլլալ վարժած ձայն մը՝ թոյլ ու մեղի  
ու վատ երգեցիկներու սիրոյ հառաչանաց եւ նուա-  
գաց մէջ. վկայ են սահմանածայրքս Հայոց. Գեռ շատ  
ըսելիք կուենայի՝ թէ որ ըլլայիր դու այսօր դահուդ  
վրայ եւ ան ատենն ալ, ինչպէս հիւնայ, կարենայիր  
ինծի ականջ դնել. եւ ընդ հակառակն այսչափս ալ  
կը լռէի՝ եթէ վատահ չըլլայի որ դարձեալ ժամանակն  
ի ձեռս է: Գիտես, տէր իմ արքայ, ի սկզբանէ ի վեր  
հակառակեցայ ես այդ զիջանել երթալուդ առ Շա-  
պուհ, եւ յայդմ խորհրդի՝ չէի համամիտ միւս նա-  
խարարացդ:

ԱՐՇԱԿ. Եւ սակայն դու միայն կաս առ իս . իսկ անոնք որ խրատեցին զիս եւ համոզեցին յայդ՝ յօգուտ աշխարհին , հիմա , ո՞ գիտէ . . . գոնէ օգտակար ըլլար իմ երթս ժողովրդեանս՝ չէի դժկամակեր , բայց վախեմ , անտէրունջ մնացած Հայաստանը՝ ոտնակոխ պիտի ըլլայ թշնամեաց , ամէնքը մէյմէկ կողմ ցրուած՝ զատ զատ՝ չարին հաղբը պիտի լինան . . . աւանդ երկիրդ իմ հայրենի . . . Վասակ , գոնէ դո՛ւ մնացիր հոս , միրկել զաշխարհս՝ յափշտակիչ չար գազանէն որ զՍրչակը իր ճիրանները անցնելէն վերջը՝ պիտի յարձակի Հայաստան . գոնէ դու մնացիր , որպէս զի յոր բաւական չեղաւ իմ նուալեալ թագիս ճաճանջը՝ իւր առաքինի զօրագլխին ձայնը համախորժէ զամէն մէկը ի մարտ՝ հայրենի տան պաշտպանութեան համար :

ՂԱՍԱԿ. Իմ պարտքս զիս հոս թագաւորիս քովը կը կոչէ այս յետին տագնապ ժամուս մէջ . թէպէտ եւ միշտ թագաւորէս աւելի՛ սիրեր եմ իմ հայրենիքըս : Ո՛չ երբէք պատերազմի դաշտը զլացեր է ինձի՛ իր մահահոտ ասպարէզը , մանկութենէս ի վեր յար ի նմին կամ եւ ի նմին եմ ես իբրեւ ի տարր իմ գոյի , (Յ) սակայն եւ այնպէս չեմ կրնար թողուլ իմ տէրս ձեռքը կապած անօրինին գոլ գերի . կուգամ ես պարտը կելու իմ նմանեացս նախատինքը : Բայց ո՞ գիտէ թերեւս ալ ստրջացան նախարարք ձեռնթափ ըլլալնէն իրենց տիրոջմէն , գուցէ Մեծին Ներսիսի առնն Աստուծոյ խրատները՝ զօրեցին անոնց սրտին վրայ . գուցէ հիմա իրենք մեզի կ'սպասեն , կամ չէ նէ ալ Հայոց աշխարհին մէջ ամուր բերդեր կամ լերանց դժուարք կը պակսին . ահաւասիկ եւ Դրաստամատ քու հաւատարիմդ՝ առաքինազարդ ծերունին , հնա-

դարեան դիւցազանց պանծալի շառաւիղ , այսպիսի յետնեալ , ապահանեալ դարուս մէջ , զարմանալի հաստատամտութեամբ արքունի հրամանէդ կը հսկէ Անգեղ բերդին մէջ պահուած արքունական գանձոց վրայ եւ վտահ եմ որ կեանքը չեւած ինքն ալ չեւնէր անկից , Հայկայ արիւնը կը քալէ իր երակներուն մէջ եւ երանի թէ սահաւթիւ չըլլային իրեն նմանիքը . հոն կամրանանք քեզի հետ , արքայ , առ վայր մի սահաւութիւ հաւատարմօք . եւ Վասակ թէ որ պատերազմի դաշտին մէջ դիտէ դիմադրաւ նահատակել ի վտանգս , տեսնես որ գիտէ . նաեւ պահպանել իր տէրը ամուր բերդի մը մէջ անկասկած՝ մինչեւ որ զգատացեալ նախարարք եւ ժողովուրդք ի վերահաս աղիտիցն , այն ձեռքերը որ մերժեցին իրենց բնիկ տէրը , օձը գրկերնին ընդունելու համար , վերջստին առ մեզ դառնան , եւ այն ատեն մեր վերէ ժխնդութեան նիզակովը եւ աղեղամը կը հալածենք յոխորտ թշնամին : — Ահա եւ Քուչանաց Արշակունի թագաւորը որ ի Բաղիս քաղաքի՝ պատերազմի կը գրգռուի Սասանեան գահուն դէմ , բանադիր կըլլանք ի միասին , եւ երբ երկուստեք բորբօքի մարտն՝ կործանուն հասեալ է անշուշտ Սասանոց Պարսկի . զոր հաւն հաւուն քո մեծն Խոսրով չի կրցաւ վճարել՝ դու ի գլուխ կը հանես , Պարթեւաց գահը վերականգնելով Արեաց աշխարհին մէջ , մեզ փառք եւ Արշակունի գահուդ հաստատութիւն : — Իսկ չէ՛ եթէ դարձեալ յամառեալ պնդես , Շապուհ զմեզ ի միասին տեսնէ . — այս է վերջին խօսքս :

ԱՐՇԱԿ (ՎՏԱԽՈՒՆ) . Պէտք է որ երթամ ես , ազգս այսպէս կուզէ , նոյնը կը սրահանջէ իմ երդումս ալ . եթէ ժողովուրդը չի կրցի ինձի հետ ընել , գոնէ

պտտճառ չլտամ՝ անօրինին , ուխտադանցութեամբս՝  
եւ եւս գրգռել անոր դէմ . հոն կը կոչէ զիս ներ-  
քին ձայն մը , հոն կը մղէ վրէժխնդիր Աստուծոյ ան-  
տեսանելի աջը . կամաւ թէ ակամայ՝ պէտք է որ եր-  
թամ . սակայն ո՛վ Վասակ քու տիրասէր հաւատար-  
մութիւնդ . եւ պտտուոյ աղնուական զգացմունքդ  
ինչչա՛յի աւելի կը նսեմացնէ միւս նախարարացս ա-  
նարժան վարմունքը . բայց արդ կուգայ մէկը արտո-  
րալէն , քաջիդ որդին է , տեսնեմք ի՞նչ լուր կը բերէ :

## Տ Ե Ս Ի Լ Բ .

### ՆՈՅՆՔ և ՄԱՆՈՒԵԼ

ԱՐՇԱԿ . Ողջո՛յն քեզ , քաջագունդ , ողջո՛յն իցէ . . .  
խօսէ՛ համարձակ :

ՄԱՆՈՒԵԼ . Տէ՛ր իմ արքայ , յաւիտեան կեանց .  
Ալանողանն է Պահլաւ՝ կուգայ ընդ առաջ Հայոց ար-  
քայիդ յղեալ ի Շապհոյ :

ԱՐՇԱԿ (ցած) . Մահուան սուրհանդակը . . . սա-  
կայն . . . (բարձր) թո՛ղ գայ , մուծէք զնա առ իս եւ  
թողէք զմեզ վայրկեան մը առանձին . (Մանուէր կեղևե) .

ՎԱՍԱԿ . (եղևեղու առևև) . Որ աստ եմք՝ այնպիսիք  
եմք որ չունիմք պէտք հազարներու . մեր ձայնը՝ սու-  
րերնուս լեզուէն պէտք է հոտիլ , արքայ , որպէս զի  
չի յոխորտան մեր վրայ սէգ թշնամիք . յիշէ՛ որ երե-  
սուն եւ չորս տարի անդադար իրենց յաղթող ժո-  
ղովրդեան գլուխն ես դո՛ւ , յիշէ՛ որ՝ սիրոյ հրաւիրա-  
նօք եւ երդմամբ ուխտից կոչեցին զքեզ եւ այնպէս

կերթաս առ նոսա . միտքդ ըլլայ միշտ՝ որ Հայոց  
թագաւորն ես դու եւ որ առ քեզ Վասակ՝ հրամա-  
նատարն . եթէ չիկրցանք փառօք պահել՝ դոնէ չի նը-  
ւաստացնենք զհայրենիս :

ԱՐՇԱԿ . Գիտեմ որ Վասակ իմ հետս է , երբէք  
չեմ կրնար մոռնալ որ Հայոց թագաւորն եմ ես՝ եթէ  
կանգուն եւ եթէ անկեալ , բայց դիտեմ նաեւ որ  
ժողովուրդ մը ունիմ , որուն ցարդ չի խնայեցի . . .  
որուն ցասմանն արժանացայ . . . : Ելիր դու սակաւիկ  
մի , ո՛վ քաջ : (Վասակ կեղևն) :



## Տ Ե Ս Ի Լ Գ .

### ԱՐՇԱԿ և ԱԼԱՆՈՋԱՆ

ԱՐՇԱԿ (իևֆնիև) . Եթէ կարելի ըլլար ժամանակ  
դողանալով սովալլուկ գայլին բերնէն իմ ոչխարներս  
ասորեցնել , եթէ կարելի ըլլար զանցեալ մը քաւելու-  
համար . . . բայց ահա ինքն . (բարձր) ողջամբ եկիր ,  
Ալանողան , մտեցիր առ իս :

ԱԼԱՆՈՋԱՆ . Շապուհ արքայից արքային ողջոյնը՝  
մատուցանեմ Հայոց արքայիդ :

ԱՐՇԱԿ . Տիրովդ ողջոյնը առ թագակից իւր եղ-  
բայր՝ քաջազն Պաշլաւիդ արեսնառուին իմ սիրայ-  
նոյ բերնով՝ հեշտ եւ բաղձալի է ինձ արդարեւ ,  
ուստի եւ ես կարկառեմ զաջ մտերմական : (Զեղֆ  
կերկնցևն) :

ԱԼԱՆՈՋԱՆ . Արշակայ ողջոյնը արքունական շատ

բարձր եւ անհասանելի է ինձ . . . սակայն ինչո՞ւ այսպէս միայն արքայ Հայոց :

ԱՐՇԱԿ . Մինակ չեմ ես , առանձին ուզեցի հետդ խօսիլ . . . ուրիշ կողմանէ ալ առ Հայքս ամենայն ինչ սակաւուք վճարի , փորձով գիտես : (4)

Ա.ԱՆՈՋԱՆ . Պարագայք ամաց եւ դէսը շարունակ փոփոխին եւ անցածը կը մուցուի : Առանձին խօսելու համար ալ՝ ահաւաստիկ առանձին եմք , արքայ Հայոց :

ԱՐՇԱԿ . Գիտե՞ս , Ալանդան , ուսկի՞ց եւ որո՞ւն կը զրկուիս . Սասանականէն Շապհոյ հրեշտակ ես առ համազգին քո Պարթեւ . գիտե՞ս որ անոր դահուն պատուանդանք՝ իմ եւ քու նախահարցդ եւ տոհմիս արեանը մէջ կը ծիայ . գիտես ո՞րքան արեան հեղեղներ վաղցուց Հայոց աշխարհը մեզի համար . յուչ քեզ Սոսրով եւ Տրդատ անպարտելի դիւցազունք՝ որք մահու չափ ճգնեցան վասն մեր : Միթէ ամօթոյ շառագունանք չներկե՞ցին բնաւ քու երեսդ՝ ծառայ լինել քու ծառայիցդ , քանի որ անոնց տէրն ես եւ իրաւամբ « թէպէտեւ սկամայ է քու գալուստդ գիտեմ չկարենալուդ Շապհոյ հրամանաց դէմ դալ , բայց կեցիր միանգամ Յունաց աշխարհը անցնիմ » (5) եւ երբ Բուշանաց թագաւորն Արշակունի ի միասին արթննայ , որն որ արդէն մրմուռ սկսած է բարկութեամբ՝ ինչո՞ւ զրկուիս դու քեզ հանդերձեալ բարեացմէ :

Ա.ԱՆՈՋԱՆ . Բացարձակ խօսողիդ ներէ՛ որ բացարձակ պատասխանեմ . « Եթէ դու ոչ խնայեցիր մեր ազգային Կամսարականաց որ ինձմէ աւելի քեզի մերձաւոր էին եւ հարազատ կրօնիւք եւ հայրենեօք , ալ ինձմէ ինչ բանի կսպասես . . . ինչ օրինակ ունիմ

տալիս որ յուսալով քու անյայտ բարութեանցդ ,  
իմ թագաւորէս գտածներս կորսնցնեմ պարտուցս  
հաւատարմութեան փոխարէն , դու որ հաւատա-  
րիմ չգտնուեցար քոյոցդ եւ ազգիդ՝ ի՞նձի պիտի  
հաւտացնես :

ԱՐՇԱԿ . Եթէ ես անհաւատարիմ գտնուեցայ իմ  
պարտուցս եւ անգութ առ ազգայինս՝ անոր պատի-  
ժը ես կը կրեմ , բայց այդ քեզի ի՞նչ պէտք : Անյայտ  
կը կոչես իմ բարիքներս եւ սակայն պէտք էր քեզ  
խելամուտ ըլլալ որ երբ՝ տէրութեան հարկը կը պա-  
հանջէ , եւ գողցես կենաց եւ մահուան խնդիրներ  
կը յուզին մէջտեղը , Արշակ ալ չի կրնար տատամսել՝  
քանի որ յայդմ է եւ իր դահուն հաստատութիւնը .  
եւ նոյն ձեռքերն որ ազգային արեան մէջ թաթա-  
ւեցին քաղաքական պատճառի մը համար՝ քան զայն  
գորաւորագոյն աւիթ մը մինչ առ դուրս հասեալ  
կայ , գոց չեն կրնար մնալ առատաբար բարիս բաշ-  
խելու պէտք եղած տեղը . իր վրէժխնդրութեան  
չափովը միայն չափէ՞ դու նաեւ իւր բարերարու-  
թեան հանդէսը . բայց մի տար ամենեւին պարտուց  
հաւատարմութեան անունը անարդ եւ վատ սորը-  
կութեան մը որուն կը տանիս , վասն զի եթէ ճանչ-  
նայիր քու պարտքդ՝ ո՞ր դրօշուն տակ համախմբել  
քեզ քոյովքդ , կորոչէիր անշուշտ :

ԱԼԱՆՈՋԱՆ (գարնացմանք եւ արսնեալ .) Ուրեմն  
կը հրապուրես զիս յայտնի համարձակ՝ ապստամբել  
իմ տիրոջմէս :

ԱՐՇԱԿ . Կուղէի յիշեցնել քեզ քու տէրդ եւ քու  
պարտքդ . միւս կողմանէ ալ անյայտ բարութեանցս  
վրայ , ինչպէս որ քիչ մը առաջ բերնովդ վկայեցիր ,  
վատահել չկարենալուն լոկ տիրասէր եղող անձի մը

վրայ՝ անմեկնելի են արդարեւ այդ զարմանքը եւ սրտամոռութիւնը . սակայն եւ այնպէս թողունք զայն , պարզաբար ասելով , քաջ ի միտ առ՝ ի՞նչ շահ քեզի իմ քնասս Ալանողան , մինչեւ չուզենալ անգամ տեսնել անձիդ օգուտը անվրէպ . եղիկելի կուրութիւն :

Ա.Ա.ՆՈԶԱՆ. Ոչ այդքան մինչեւ խարդաւանել մտտարեքել իմ տէրս . ո՛չ ինչ կարող է մոռցնել տալ ինձի իմ պարտքս , ո՛չ ինչ կարող է դրդուել զիս , Ա՛րշակ արքայ Հայոց :

ԱՐՇԱԿ. Օ՛րն անդր ի բաց ուրեմն ինձմէ վատ գերի դու անարգ բռնաւորի մը , քու բնիկ տէրերէդ սպաստամբ եւ անարժան զարմիդ . . . եւ դու երե՛ս ունիս ինձի յիշեցնելու իմ յանցանքս առ ազգս . . . եւ ես գիջայ խօսել քեզի հետ . . . Երթանք ապա առ Տէրդ :

Ա.Ա.ՆՈԶԱՆ. Ինչո՞ւ կուգաս , ո՞վ կը բռնադատէ գրեզ :

ԱՐՇԱԿ. Տիրոջդ երդմունքը եւ քան զայն առաւել՝ ժողովրդեանս սէրը , այս՝ — գիտեմ որ այս զգացմանս վրայ կը տարակուսիս դու . — բայց չէ՛ վայթ . բաւական արիւն քաղեց երկու ազգաց մէջ , շա՛տ է այլ . երեսուն եւ չորս տարի անընդհատ պատերազմաց անցքերը ո՛ր կողման աւելի աղիտաբեր եղան՝ գիտէք :

Ա.Ա.ՆՈԶԱՆ. Սակայն իմ թաղաւորիս պաշտօնեայքը՝ ամենքն հսկեն արթուն իր դահուն չորս կողմը . ո՛չ ոք ուժացաւ իրեն բնիկ տիրոջմէն . ո՞ւր են իշխանքդ Հայոց մշտայաղթ , չըլլայ թէ յաղթեց յողնած դադրած ըլլան : (6)

ԱՐՇԱԿ. Պատերազմաց ատեն գիտէ արիւն քրտնիլ իմ ժողովուրդս , սխտք է հանգչի հաշտութեան ժա-

մանակ . կուգամ ես , իշխանդ զօրուն Պարսից , կուել  
զպայմանսն . յտաջեա՛ ինձ կանխել առ տէրդ : Զօ-  
րակա՛նք . Վասակ առ իս դայ :

ԱԼԱՆՈՋԱՆ . Հայոց արքայիդ հրամանաց ակնար-  
կութեան կազմ եմ եւ պատրաստ : (կեղնե)

## Տ Ե Ս Ի Լ Դ .


### ԱՐՇԱԿ և ՎԱՍԱԿ

ՎԱՍԱԿ . Վերջապէս որոշմո՞ւնքդ , տէր իմ :

ԱՐՇԱԿ . Որովհետեւ չուզեցիր թողուլ քու թու-  
գաւորդ , երթանք իմ միակ հաւատարիմս :

Մնաս բարով , Հայա՛ստան , մնացէք բարեաւ իմ  
ընդարձակասուն ձիւնեղէն լեռներս՝ ձեր սառնահալ  
կարկաշատահ ջուրերովը հաղար ու բիւր վտականիք .  
մնացես բարեաւ , երկիրդ իմոց հարց , ահաւասիկ  
արեւը կը ծագի քու վրադ , լեռներուդ ծայրերը  
կ'ոսկեզօծէ , կ'արթննան երամովին ճուռողական հա-  
ւերդ՝ թռչունք եւ արտուտիին առաւօտին : — Ամե-  
նէն շնչին , ամենէն աննշան յատկութիւններդ ո՛հ  
ինչպէս անսովոր զօրութեամբ կուխօսին վշտահար  
սրտիս հետ , — միայն սեւ ամպ մը , չարազուշակ  
ամպ մը՝ Պարսից հողուն վրայէն , առ իս կարկառի  
իւր ծոցը ծածկել անհետացնելու համար զիս . —  
մնացէ՛ք բարեաւ ծով ու ցամաքդ Հայոց , արդեօք  
պիտի ըլլայ՞ որ միւսանգամ մ'ալ ձեր երեսին գե-  
ղեցկութիւնը տեսնեմ :

# Հ Ա Ն Դ Ի Ս Բ .



Տեսարանն է բազաւորական պարտիզաց մէջ ի Տիգրոն՝ մայրաքաղաք Պարսից, յաշխարհին Ասորեստանի. Դրախտք եւ է նմին Սարաւոյք արքայադստեր Շանանդիսոյ. գիշերանց լուսնի շոյս, անտառք եւ ջուրք լճացեալք : Տեսարանին կեսը քիւագոյն հողով ծածկեալ, միւս կեսը կարմրորակ եւ երաշտահար :



## Տ Ե Ս Ի Լ Ա .

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ ՈՐՄՁԴՈՒԽՏ և ԶՐՈՒԱՆԴՈՒԽՏ :

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ (երագացևոր) (1). Ինչո՞ւ Հողիս, ոլոր միտր կը յածիս, ինչո՞ւ Համար քուն քաղցրութեան տշուրներէս կարեցաւ, ինչ տարօրինակ բուռն զօրութիւն մը իմ վետրալից անկողնէս զիս դուրս մղէ՝ յածել մայրեացս թափառ... : Հողիս թեւածելով թռչի սլանայ յանհունս, ոտին կռիւ չը դտած դառնայ յինքն յիակի: Մեղը կաթող լուսին սիրային՝ լեռանցս վրայ զիս կը հրաւիրէ, կարծես սիրոյ ոգեակը հոն նստած կարապական ամսոց թեւոց վրայ՝ չգիտեմ զինչ ականջս ի վայր սոսախաձայն շշնջէ. գիշերային սիւգն հեզաշունչ եւ խնկաբոյր, իբրեւ զլուսն երկնից կապոյտ դաշտերուն մէջ սիրայածիկ պանդուխտ կուսին սիրայնոյ, կարծես ինձի կըսէ՝ մատաղատունի օրիորդիկ ինչ կեցեր ես, սիրոյ ժամերն անդառնալի կերթան յախշին ո՞չ վայրապար ի քենէ. տե՛ս ամենայն ինչ սէր կը զրուցէ, սէր

60560.67



խոխոջածայն վտականիք, սէր անտառաց հովանիք,  
սէր եւ լուսնեակն արծաթի եւ իմ հոգիս կը նուազի,  
օժանդակեցէ՛ք ինձի, քո՛րք իմ սիրասունք :

ԶՐՈՒԱՆԳՈՒԽՏ. Ինչո՞ւ այսպէս տխուր արքայա-  
դուստրդ Շահանդուխտ, ահա սիրելին քո Արշակ Հա-  
յոց թագաւոր, որում ցանկայր եւ վաւաքէր անձն  
քո, եկաւ հասաւ Պարսից աշխարհը. ամենուն բերա-  
նը կը յածիս, քիչ ատենէն պիտի երթաս հարս խօ-  
սեցելոյն, քիչ ատենէն պիտի ըլլաս Հայոց թա-  
գուհի, ինչ կոյ քեզ հոս տխրելու. մենք պիտի  
տխրինք այո՛ որ պիտի թողուս զմեզ առանձին, դո-  
նէ առանձին ըլլայինք, մեզի հետ պիտի ըլլայ ցաւն  
ու հեծութիւն՝ սիրելի քրոջնէս բաժնուելնուս. զքեզ  
թագն հրապուրիչ, նոր հոգեր եւ վեսայիդ արքու-  
նական խնամքն ու սէր զբաղեցնելով՝ մոռցնել պիտի  
տան քեզի քու ծննդեանդ տեղերն եւ ընկերներ,  
խակ մենք . . . :

ՇԱՀԱՆԳՈՒԽՏ. Ո՛հ եթէ սիրտ իմ ոչ ստէ, քորք  
իմ նազելիք, կարծեմ թէ պիտի լանք առ հասարակ  
ամենքնիս, պիտի լանք իմ յոյսս խաբուսիկ, պիտի  
լանք զերանութիւն իմ վաղանցուկ, տխուր իմն նա-  
խազգածութիւն աղէկէզ կընէ սիրտս . . . :

ՈՐՄՁԳՈՒԽՏ. Մէկդի թո՛ղ այդ տխուր մտածու-  
թիւնները, անձկա՛լիդ իմ ի հոգի, եւ ըսէ՛ մեզի ո՛հ  
զի՛որդ, արքայադուստրդ Շահանդուխտ, վերջապէս  
այդ յանկարծածին սիրոյ նշոյլը ցոլացաւ արհամար-  
հոտ սրտիդ մէջը, դու որ հարիւր թագաւորաց մեր-  
ժեցիր խնդրանաց հրաւէրքը եւ լուսնադէմ հարիւր  
հազար արքայորդաց, ու ամէնքը ձեռնունայն յետս  
դարձուցիր. ի՞նչ երջանիկ մահացու էր այդ որ այս-  
պէս շուտով դրաւեց քու սիրտդ, Արեւոց օրիս՛րդ :

ՇԱՀԱՆԳՈՒԽՏ. Ո՛հ երջանիկ չպիտի ըլլայ սրտիս  
ցանկացեալը, կարծեմ թշուառ իբրու զիս, թշուառ  
համայն սիրոյ որդիքներուն պէս, դրախտէն դուրս  
տրտալածիկ որդւոց մարդկան՝ Աստուածորդւոց յար  
եւ նման... Բայց ահա գիշերը կը մերկանայ իր  
քողերը ու սրտանքները. անմահական լոյսն համաս-  
փիւռ կուգայ ի յայտ յանդիման եւ ամենայն աւար-  
կայից կը սարգեւէ իրենց յատուկ եւ սեփական  
որոշ որոշ ձեւերնին. կըսկսիմ ես փոփոխութիւններ  
նշմարել, ո՛վ հիասքանչս տեսիլ. հոս արուեստ եւ  
բնութիւն կարծեա նախանձընդդէմ կը մրցին, բոլոր  
չրջահայքս երկազիմակ կերպարանքի տակ ինձի կու-  
գան յերեւան. ինչէ՞ն այս զանազանութիւնս (հողոյն  
վրայ գարնացմանը կը նայի). կէս թխազոյն կէս կար-  
միրոակ երկրիս յասակը՝ տարբեր հողիներ ինձի  
կազդեն. ինչ գորութիւն է այդ սեւ հողին ծոցէն  
կելնէ, ու զիս իրեն կը քաշէ, ու զիս սիրով կար-  
բեցնէ. ո՛հ երազածիս յար եւ նման է այս հողն,  
Հայոց աշխարհիկ, ո՛հ ինչո՞ւ համար այդ քողը սգազ-  
դեայ երեսիդ վրայէն սրկաս չէ համեստագեղ կու-  
սին նման՝ սրտայանկոյց եւ հրապուրիչ, ամենեւին  
չի՛ վերնար... բայց ինչո՞ւ համար այս հողս, ի՞նչ կը  
նշանակեն այդ նորութիւնները, սիրտ իմ չարագու-  
շակ, ինչո՞ւ կը դողաս, ո՛հ, քորք իմ, նախազգա-  
ծեմ (2) ես չարիս :

ՈՐՄՁԳՈՒԽՏ. կը լսեմ որ հոս տոտեան սիւտի խորէ  
հայրդ արքայ, անոր համար քանի ժամանակ է  
սպառնաստութիւններ կըլլուին ամենայն Պարսից բը-  
նիկ ջրարաշխական դարձադարձ արուեստին հմուտ-  
թիւնները գործադրուելով. (5) տե՛ս օրիորդ ի՞նչ դե-  
զեցիկ ձիւնադարդիկ լեռներ, ի՞նչ չքնադողեղ սաւա-

ներ, ինչ շնաշխարհիկ հովանիք, ինչ սիրունակ լճակներ, հոս պիտի ընդունի հայրդ զԱրչակ Հայոց թագաւորը, իրեն աւելի սիրելի ընելու համար Արեւոյ աշխարհը՝ Հայոց երկրին նմանութեամբը ուզեր է աչքերը զուարճացնել :

ՇԱՀԱՆԳՈՒԽՏ. Հապա ինչո՞ւ խնդութիւն եւ տըխրութիւն՝ երկու հակառակամարտ ոգիներ կուկըռուին սրտիս մէջ. բարենշան է ամենայն ինչ արտաքոյ, չարագուշակ ինչո՞ւ ընտնին ի ներքս ի յիս . հաղիւ թէ կենաց բաժակը բերնիս պիտի մտեցնեմ՝ ո՞վ թիւն կը խառնէ անոր մէջ . քո՞րք իմ եւ հարստունք, մխիթարեցէ՛ք զիս, փրփեցէ՛ք կաղաչեմ . ըսէ՛ք ինձի որ երջանիկ եմ, երջանիկ պիտի ըլլամ, ստէպ յեղյեղեցէ՛ք զայն ականջիս, թերեւս շատ լսելով համոզուի սիրոս . գողորիկ ձեռօք մտերմական աջ կարկառեալ՝ լսեցէ՛ք իմ սրտիս միտապաղաղ արծաթախայլ լճակին վրայէն սեւ նոճիին շուքը որ զանիկայ կը մթաղնէ . թողէ՛ք որ վայելեմ զերկինս եւ զլոյս, հեռացուցէ՛ք ինձմէ տխուր ստուերները, ա՛հ ինչո՞ւ համար հառաչանաց հովեր կը խռովեն զայն, ո՛հ ինչու համար անդոհական երազներ գիշերները քունիս հանդիստը կը վրդովեն . . . :

ԶՐՈՒԱՆԳՈՒԽՏ. Ի՞նչ երազ է որ կը զրուցես, օրիորդ Արեւոյ, ի՛նչ երազ է զորով յածին միտքդ անդադար :

ՇԱՀԱՆԳՈՒԽՏ. Ո՛հ՛, քո՞րք իմ, պատմեմ ձեզի, բայց ի՛նչպէս . . . :

ԶՐՈՒԱՆԳՈՒԽՏ. Ըսէ՛, հողիս, ըսէ՛, թռչունս սիրալեատուր, ըսէ՛, հաւիկդ հրաշագեղ . թափէ՛ քու սիրտդ զեղուն եւ ի զեղուն լանջաց քոյոց սիրանրազ հողիդ խուսափելով՝ թեթեւացի գէթ առ վայր մի եւ մեր հողիքն ի միասին :

ՇԱՀԱՆԴՈՒԹՅ. Թուէր ինձ ի տեսլեան , սիրոյ եւ  
փախաբանաց թեւերուն վրայ՝ երթալ գնալ յերկրիս  
մերմէ տարադէմ . վերացայ եւ բարձրացայ մինչեւ  
Հայոց լեռանց ի ձիւնապատն արուեան յՆրկրի կա-  
տարս . (4) աչքիս սուջեւը տարածէին բոլոր Հայաստանի  
սահմանները իր երկնապիշ վիմատառեալ կոհական-  
ման լեռներովը , իւր երկնածեմ սաւառնաթեւ ան-  
տառներովը , կարկաջասա՛ խոխոջածայն վտակնե-  
րովը , ագամանդէ լճակներովը , շնախարհիկ հովիտ-  
ներովը , իր անուշակ յիշատակօքը եւ գիւցադանց  
շիրիմներովը՝ բոլորը մէկէն բլրազարդիկ լեռնա-  
գալստ մը երկրիս երեսէն վեր բարձրացած՝ իբրեւ  
համայն աշխարհիս հովանոցը՝ չորս հովերուն կը ծա-  
ծանէր . Դրախտին գետերն արծաթաղբւրք զայն  
սոռգէին , հրեշաակները իր օգերուն մէջ կը թռչե-  
ին , հարսնամատունք ջուրերուն մէջ իբրու քնար  
միմնչէին . մէկ կողմանէ Սերմանց լեռինք բիւրակն-  
եայք դրախտիկն ի ծոցին իբրեւ զմայր միածին որ-  
դւովը պանծացեալ , (5) միւս կողմանէ տապանն ի սա-  
րին իբրեւ թագապսակ իմն արքայ լեռանց մէջ բազ-  
մեալ՝ Մասիս լեռը բարձրայօժն . ժիր եւ անդորրա-  
սէր , պարկեշտ ու տնաչէն իր ժողովուրդը իրենց  
երկիրը կը վարէին . հոս մշակք խարտիչազեղ հնձոց  
մէջ բարդ ի բարդ որաները կը կապէին , հոն կա-  
նայք եւ մանկախի կարմիր ոտամբ ի հնձանի պարէին  
ի զուարթ այգեկիւթս , հովուաց բացօթեգաց ի սո՛յլ  
սրնգի խաչինք մակադէին , եւ տուարած իկն անդէորդ  
յեղեգնախողս եւ ի կայտիռս արթնցնելով լեռանց  
ծերուկ արձագանդները՝ դիտէր զկայթս ոտից Հայ  
կուսանաց , նորեկ հարսանց եւ ծաղկածեմ օրիորդաց ,  
ի համբոյր տօին նագուհեաց՝ հրուէր տուեալ այդ ծագ-

կոտանեաց լերանց վրայ . ազատորդիք նախարարաց իր որաստուն բլրոց ի բլուրս եւ ի թաւս մայրեաց դեզբրեւելով՝ եղջերեաց փողերն հնչեցնէին , եւ ջրալուղակ ձկնորսաց մանկունք ընդ առաջ ելնելով ազատագունդ սպային գետոյն կղզեակներէն ձուս ած ելով կըսթափէին , եւ գիշերները ուրախ զուարթ կոչունքներով այր ընդ ընկեր խրախճանակից՝ իրենց սեղաններուն վրայ պէս պէս խորտկոց հետ կը ախուէին զէջջափոյտս էրէոց (6) : Կարծես թէ ձայն մը այդ երկրին խորունկէն ինձի կըսէր՝ կո՛յս դու , կամի՛ս լինել մայր աշխարհիս , հարսն սիրեցելոյն , Հայաստանին թագուհին , ե՛կ , Շահանդո՛ւխտ , մի՛ անտեսեր հրաւէրքը , լե՛ր մեզի մայր . քո՛րք իմ , յայդ քաղցր անուն սիրտ իմ վաղեալ տրուիեց առ խնդին , յափշտակեալ իմն , յապուշ կրթեալ եւ իջմայլման չէի կրնար բան ի բերան արտաբերել , ոչք իմ իվիւղ յարտասուս՝ տային նշան հաւանութեան :

ՉՐՈՒԱՆԳՈՒԽՅՏ . Անոր համար արթննալով ես քու ձայնէդ հառաչանաց , միմնչաձայն սլեաց նման՝ ոչք հեռաւոր եւ ամայի ծովուն ափանց վրայ դան ու վիշրին կոծկոծելով , կը տեսնէի դքեզ իբրեւ ի տէգս թաւալեալ՝ որ հանգչէիրդ օդասպարիկ գուսանաց ճըռուողաձայն երամին ի սնարս բարձից փետրազարդ . եւ ոչ միայն ես՝ այլ եւ գիշերավարն աստղ արուսեկի քաջագանգուր խոսողիքներուդ մէջէն՝ շուշանափայլ եւ այգածին ճակտիդ վրայ ցոլացեալ՝ վայելէր իմն խանդակաթեալ ի տես լանջացդ ակեծածան , և՛ երերածուփ քոյոց ծղեաց , քնքուշ բարձիցդ բաղձանօք :

ՇԱՀԱՆԳՈՒԽՅՏ . Այլ լսէ՛ , նազելիս , լսէ՛ այս զուարթ սկզբնաւորութեան տխուր վերջաւորութիւնը :

ՈՐՄՁԳՈՒԽՅ . Ի՛նչ եղաւ , ի՛նչ դժբաղդութիւն նոր մեզ պիտի գուժես .

ՇԱՀԱՆԳՈՒԽՅ . Լսեցէք քոյրե՛րս ու լացէ՛ք իմ վըրաս . . . : Կարծէի ես դիւրահաւանս արդէն լինել Հայաստանի տիրուհին , պսակն մայրութեան տակաւ շուրջս բոլորէր , զգայի զցաւ երկանցն ի յիս , այնքան այդ ժողովուրդը յառեալ ի յիս համարէի եւ ես ի նմա , յանկարծ չգիտեմ ի՛նչ թշնամի ձեռք որ ըստ ինքեան թուէր չլինել , այլ վրէժլինդիր կնկանմը ամբ կը մղէր զայն ի ծածուկ՝ կատղած ու բարկացայտ ուրուականը ամպին մէջէն դէպ ի առ իս կարկառելով՝ վայրագաբար սեղմեց իմ մէջքս , ո՛վ ցաւոցս ո՛վ աղիտիցս , ո՛չ թէ արցունք այլ արիւն հեղեղեցէք իմ աչեր , ախո՛ս , աւա՛ղ , ես երկնեցի , ես վիժեցի ո՛հ զմահ . . . :

ԶՐՈՒԱՆԳՈՒԽՅ . Յաւաղին մեզ պատմութիւն պատմեցիր :

ՇԱՀԱՆԳՈՒԽՅ . Այո՛ մօր մը եղան իմ ցաւքս որն որ մեռած որդի ծնաւ , լաւ էր թէ չէր իսկ ծնեալ . կամ թէ չար եւս , ողջ ողջ զորդին իւր միածին՝ սիրոյ բազուկ կարկառեալ գուրգուրալով գրկացը մէջ սեղմած ատենը՝ զայդ հեղձուց . . . : Այդ տխուր դին անկենդան աչացս առջեւ միշտ ունէի , կըսէի յանձն իմ՝ ես զայս յարգանդն իմ յղացայ , անոր զկաթն զսիրտ իմ ջամբեցի , նմա զազիս ետու ճարակ՝ Աստուած միայն զայն դիտէ . . . :

ՈՐՄՁԳՈՒԽՅ . Սակայն ինչո՛ւ . . . :

ՇԱՀԱՆԳՈՒԽՅ . Աչուրներս դարձուցի . . . ո՛վ սուկումն . . . խաւարին բանտ մը անել յաւերժական , շղթայից շառաչք կը լսուէին , սակերտաւոյ սօսաւիւն , մեհուան ստուերներ , եւ անոնց մէջը սիրելի պատ-

կերմը ի ցաւս եւ վերջին ծայր անարգութեան. ո՛հ, քո՛րք իմ, ոչ եւս այլ կարեմ ժուծել, հասէ՛ք ինձ օգնութիւն :

ԶՐՈՒԱՆԴՈՒՅՏ. Բայց ո՛վ այնքան անգութ . . . :



## Տ Ե Ս Ի Լ Բ.

ՆՈՅՆՔ և ՆԱԺԻՇՏՆ (քանկեր)

ՆԱԺԻՇՏ. Տիրո՛ւհիդ իմ, հայրդ արքայ, կուգայ քքեզ տեսնելու, ահա Դրախտիս ծառերուն մէջէն կանցնի դէպի հոս առ մեզ դէմ եղեալ :

ՇԱՀԱՆԳՈՒԽՏ (ստակմանք). Բիչ ատենէն կը տեսնեմ զինքը, հիմա չեմ կարող . . . քո՛րք իմ, տարէ՛ք զիս հանգուցէք այդ Սօսիին ներքեւ, դալար ծաղիկ բազմոցին վրայ, մինչեւ որ նուաղեալ հոգիս առ իս վերադառնայ . . . ո՛հ զի դառն է եւ մթին ապագայն . . . : (կը փաշուխն ամենկը) :



## Տ Ե Ս Ի Լ Գ.

ՇԱՊՈՒՀ

(Վերահաս՝ աղջկանը սխար կերպով փոյրերուն վրայ կոթնած փայլելով ելնելը կը տեսնէ, և տեսնել կրնայի եւ կը թողու որ երթան) :

Ի՞նչ ունի դուատրն իմ, ինչո՞ւ զիս հիմա չի կրնար տեսնել . . . Թերեւս վայրկենական տկարութիւն մը

կուսից , վախուկ օրիորդաց ընտանի նուաղիլ մը . . .  
կիմանանք : — Զօրականք , թո՛ղ ամենայն աւագա-  
նիս դայ պարտիզիս մէջ ի Սարաւոյթս արքունա-  
կան : (Զօրականի կեղեկն Շապուհ մտայոյց տեսարա-  
նիս վրայ ժուռ գայ առ վայր մի , այս միջոցիս յաղ-  
րական նուագ մը կը զարնուի :) )



## Տ Ե Ս Ի Լ Դ .

ՇԱՊՈՒՀ բազմեայ նախագահ յատենի , յայ ու ձախ  
ԱԶԱՏՔ , ՍԵՊՈՒՀՔ , ՈՍՏԱՆԻԿՔ , ՍԱՏՐԱՊՔ , ՍՊԱ-  
ՍԱԼԱՐՔ , ՄՈՒՔ , ԴԻԻԹՔ , ՔԱԻԴԵԱՅՔ , ԱՍՏԵՂԱ-  
ԳԷՏՔ , ( իւրաքանչիւր յիւրեանց բարձի ) ԱԼԱՆՈԶԱՆ  
ՊԱՀԼԱԻ ( յառայ մտնուցեայ , երկիր պագակեղով դնե  
զտուն առ նսս արխայի ) :

ԱԼԱՆՈԶԱՆ . Վերջապէս , Տէր իմ արքայ , Արչակ  
Հայոց թագաւորը՝ որ այսքան տարիներէ ի վեր՝ ան-  
չափ աշխատ արար բոլոր Արեաց աշխարհը , ահա  
ւասիկ քու ոտքդ ելաւ եկաւ : Մեր զինուց յարա-  
տեւ զօրութիւնը՝ պարտասեցուց իրեն հաւատարիմ  
պաշտօնեայքը . թախեցան իրմէ ինքիրեննուն՝ թեւ-  
երն ու ճիրանք , ահա ի ձեռս քո է , արա՛ ինչ որ  
կուզես :

ՄՈՒՊԵՏՆ . Գոհութիւն տո՛ւր անմահ Աստուածոց ,  
երկիր պա՛գ դո՛ւ եւ ամենայն աւագանիդ՝ մեծին  
Որմզդայ որ իր ճառագայթներովը լրասաւորէ զտի-  
եզերս , եւ ջերմութեամբն կենդանածնէ՛ զբնաւս ,

ու անոր պատկերին անյադ եւ անշէջ հրոյն . (7) այց արա՛ ատրուչանաց՝ սպիտակ ցլուք , սպիտակ նոխազօք անթիւ եւ անհամար պատարազօք , վասն զի՛ այսպիսի մեծ գործ մը որ՝ երեսուն տարի՝ անդադար պատերազմներով չի կրցաւ վճարիլ , հիմա ասանկ դիւրաւ կատարուեցաւ , առանց կաթիլ մը արիւն թափելու . գոհութիւն տո՛ւր Դիցն յաւերժից՝ որ հաստակաւոյց շինուածը՝ այն որ մեր գլլխուն վրայ կըսպառնար փլչիլ ահեղ կոտորածովք , ինքիրմէ փլաւ եւ իր վրան ինկաւ եւ քու աթոռդ՝ հաստատեցաւ անսասան :

ՇԱՊՈՒՀ . Գոհութիւն տալ անմահիցն Աստուածոց՝ պարտական եմք յարածամ . բայց կը յարգեմ նաեւ խաչասպաշտից այդ աւետարանն՝ որ ոսկիէ չղթայով կախեալ պահուած է արքունական գանձիս մէջ . վասն զի նաէ որ կասկեց զինքը եւ երդումն զոր ետ այն գրքին վրայ (8) . Նոյն երդումը զինքը այսօր իր ոտքովը բերաւ հոս : Համայն այնպէս քանզի Դիքն Հարանոյ՝ (9) խարելով զինքը բերին հոս , ողջակէզներ մատուցուին ըստ օրինի մերոյ արքայութեանս ամէն կողմ . — Տեսնենք հիմա , մովպետան մովպետ եւ ամենայն իմաստունք Արեաց , ի՛նչ աղդեցութիւն պիտի ունենայ ձեր հնարքը Արչակայ վրայ . ահաւասիկ ինչպէս որ պատուիրեցիր եւ որպէս տեսանէք՝ խորանիս յատակին կէսը Հայոց հողովը ետու ծածկել եւ Հայոց ջրովն ոռոգել , միւս կէսը թողլով մեզի բնիկ եւ սեփական Արեաց հողէն կարմիրակ եւ երաչտահար , անոր համար հոս թագաւորական ապարանիցս պարտիզախոր հովանոցիս մէջ խմբեցի զձեզ յԱտեան , ո՛վ ամենայն Ազատք եւ Սեպուհք , առ այն նմանութեամբ երկրին Հայոց լերանցն ձիւ .

նարեբից եւ որսասուն շահբիցն եղեգանց՝ յարդարել տուի շրջակայքս, որպէս զի իր հայրենի հողին վրայ կարծելով ինքզինքը՝ տեսնենք ինչ լեզու պիտի արձկէ. եւ երբ հողովն եւ ջրով փորձենք զինքը եւ եթէ դիցն պարգեւօք յաջողեսցի մեզ ի բարին՝ տաց նմա զարքայադուստրս Շահանդուխտ ի նշան հաշտարար միութեան երկուց ազգաց, իսկ եթէ ըմբոստացեալ խրոխտանայ մեզի դէմ՝ մինչեւ ի Սուլթաստան խաղացուցից զնա ի բանտ անել յաւերժական : Բայց ինչ կը տեսնեմ՝ ահա Շահախորասպետն ձեռքը կապած կուգայ հոս :



## Տ Ե Ս Ի Լ Ե .

### ՆՈՅՆՔ և ՇԱՀԱԽՈՌԱՊԵՏՆ (քերչ կապած)

ՇԱՊՈՒՀ . Մօտեցիր, ամիրայ, (10) զի՞նչ ողջոյնիցէ . ինչո՞ւ պատանք քաջիդ թեւը :

ՇԱՀԱԽՈՌԱՊԵՏՆ . Արքայ, յաւիտեան կեաց, ինձմով՝ մէկ թեւ մը պակսեց քու տէրութենէդ. եւ ոչ իսկ սիրտ մը, բայց քու արքայութեանդ սիւներն հաղար են, սիրեալք ընդ նշուլից արեւու, որոնց վրայ կոթնած անասան կայ : Գոհութիւն Աստուածոց որ վերջապէս քու ոտքդ բերին քու ռիսերիմ թշնամիդ. եւ քու ձեռքդ մատնեցին . այսուհետեւ իմ մահս անգամ ի վերայ կենաց եւ փառաց տեսուն իմոյ արքայի՝ պատարագ ընդունելի :

ՇԱՊՈՒՀ . Սակայն ի՞նչպէս աղէ պատմէ՛, ո՞ր դէպք կամ զի՞նչ պատահմունք Դիցն Հարամանոյ իմ տէրու-

Թեանս մէկ թեւը կտարեց յաւուր մեծի խնդու-  
թեան ամենայն Արեաց աշխարհիս, իրաւցնէ որ չիկայ  
խնդութիւն կատարեալ անմասն ի չարէ եւ անախտ  
աշխարհիս մէջ: Երդուեալ ի Միհր Աստուած (11) որ  
եթէ չէ դիպուածոյ բերմունք՝ անարտիժ չալիտի  
մնայ հարուածիչն :

ՇԱՀԱԽՈՌԱՊԵՏՆ. Հարուածն քաջին Վասակայ է սարս-  
րապետի ամենայն Հայոց տեսուն Մամիկոնեանից ոչ  
ժխտեմ եւ ինձի փառք կը համարիմ ի ձեռն քաջին  
կրել զայդ յանձն եւ յիրաւի :

ՇԱՊՈՒՀ. Ի՞նչպէս յանդգնեցաւ քեզի դէմ ձեռք  
վերցնել հոս , մեր երկրիս մէջ , առաջի ամենադիցն  
Արեաց :

ՇԱՀԱԽՈՌԱՊԵՏՆ. Ձոր օրինակ փափաքէի ես ինք-  
նին անձս դնել ի վերայ տեսուն խոյ, լսէ՛ Արքայ : —  
Ես արքունական ասպաստանաց վրայ կեցեր էի հայ-  
րենի պաշտամանէս , մօտեցաւ Արշակ հայոց թագա-  
ւորը եւ քաջն Վասակ զօրագլուխն ալ իր հետ . եկաւ  
այց առնել ասպաստանաց տեսուն խոյ Արքայից Ար-  
քայի . արհամարհոտ աչք մը կը ձգէին գովասանա-  
կան լեզուաւ Արարացի նժուգաց վրայ՝ որոնք թռչե-  
լու ատեննին , անապատաց ստուերմնեն եւ ոչ իսկ  
հետքերնին կը թողուն յաւազի . հոն էր կատաղին  
մոլին ատրաշէկ զոր մինչեւ այսօրս մէկը սանձել չէր  
կրցած : Վասակ զօրավարն Հայոց , տիրոջն ակնար-  
կութեամբ , իր հայրենեաց ասպետաց փառքը եւ  
աջողութիւնը ցուցնելու համար՝ առաջարկեց ինձի  
ինքնին աշտանակեալ փորձել զայն որ ըմպահկէրն  
չրուշակաց, ես որ մտքէս անգամ չէի անցնէր թէ մահ-  
կանացու մէկը կարենայ զայն սանձել , իւր տկարու-  
թեան չափը առնել տալու համար՝ հաւանեցայ . վա-

զեց արին փոքրն անձամբ այլ մեծն հոգւով , կայօ  
ծակի պէս վրան նետուիլը եւ յափշտակիլն ի հրա-  
պարակին մէկ եղաւ՝ զարմանք եւ հիացումն տեսողաց :  
Ուզեց միանգամ ալ ընդ դարն ի վեր մտորակել զհրա-  
շունչ փորոտողն , բայց սկսաւ զահանդել երկվարն  
արուայիկ (12) եւ ոչ դռթէր որպէս ընդ տափն եւ  
հարթարտակ . դարձաւ առ մեզ առիւծն զինչ գառն  
հեղացեալ ընդ երանաւ հեծողին սրնոր ըսաւ՝ Արաբա-  
ցի երկվարաց սրընթացութեան՝ չիք ինչ ասել , բայց  
միայն Հայաստանի օղապարիկն թուգաց առջեւ , որոնք  
զամառն ի բուն ճախր ասնուն Կորդուաց լերանց  
ընդ պարեխս արշաւասոյր ընդ ավախայս վարդելով՝  
եւ զձմեռն արածին ի ձիարօտն ի Մուղան (13) դաշտ  
ծովածաւալ , անոնց առջեւն է որ՝ Տէմաւէնտայ (14)  
կտտարքն անգամ , յափշտակեալ ի յամպոց , կը խո-  
նարհին . այնպէս ընդ դար եւ դիւր վարժ եւ սո-  
վոր են Հայկազունք ձիավարել : Ես որ կեցեր էի  
Հայոց արքային քովը , Արեաց կրկին նախատին-  
քէն սիրտս զկծեալ , զգառնութիւն մթերեալ յիս  
դուրս թափել չկարենալուս՝ դարձայ առ արքայն  
Հայոց եւ այս խօսքս երազաթեւ թուաւ բերնէս՝  
«Այժմից Հայոց թագաւոր՝ նիստ ի վրայ խրճան խո-  
տոյ» . Անմիջակէս Վասակայ ազդերէն սուրը փայ-  
լատակելը եւ աջ թեւս՝ ի բաց հատանելը «Այսպէս  
խօսիս ընդ արքայի» (15) ըսելովը , մէկ եղաւ :— Ահա-  
ւասիկ ամենայն ինչ ճշմարտութեամբ պատմեցի ,  
արքայ , զցառն կրեմ՝ յանձինս , այլ գոնէ քաջին է  
հարուածն :

ՇԱՊՈՒՆ . Կը հեծեմ իմիններուս ազիտիցը վրայ ,  
այլ կը յարդեմ միշտ քաջութիւնը՝ նոյն իսկ թըշ-  
նամուցն քովը :— (Այս միջոցին փողարֆ արժասիւս

աւեսեն զգալուսն արխային Հայոց ի սահարն ար-  
ֆունի) : — Ահա կուգայ առ մեզ Հայոց թագաւորը ,  
իրեն զօրապետովը՝ նախ զիրենք ընդունինք :



## Տ Ե Ս Ի Լ Զ .

ՆՈՅՆՔ , ԱՐՇԱԿ , ՎԱՍԱԿ : ՄԱՆՈՒԷԼ , ԿՈՆ ,  
ՀԱՄԱԶԱՍՊ և ԶՕՐԱԿԱՆՔ .

ՇԱՊՈՒՀ . (Գահեկ կիջնայ ընդ առաջ արխային  
Հայոց եւ ողջագորեկն զվիսեանս . ամենիք արդէն  
ոսք էլած են) :

Ողջամբ եկի՛ր , արքայդ Հայոց , ողջամբ գալուս-  
տըդ այսէն . գոհութիւն Գիցն Որակլի երկնապար-  
գեւ այցելութեան որ ամեն բան խաղաղութեամբ  
ըմնցնելով՝ հասոյց գրեց առ իս , սէր առնել ի մէջ  
երկուց ազգաց հզօրաց՝ առեալ զհամար տնտեսու-  
թեանդ :

ԱՐՇԱԿ . Ողջո՛յն Արեաց արքայիդ , ողջո՛յն եւ՝ ամե-  
նայն ազատագունդ սպայիդ . եկայ ես հոս առ թա-  
գակից իմ եղբայր , ըստ օրինաց հաւատարիմ երդ-  
մանց թագաւորութեանդ Պարսից՝ աղ կնքեալ վա-  
րազագիր մատանեաւ (16) : Սրտագիտին Աստուծոյ է  
միայն տրուած թագաւորացմէ համար պահանջել եւ  
դաշինք խաղաղութեան ի մէջ ազգաց հզօրաց՝ իշխա-  
նապետաց ձեռօք կարգին եւ ոչ ի լուր ամենեցուն :

ՇԱՊՈՒՀ . Իշխանք , թողէք զմեզ առանձին :  
(Ամենիք դուրս կեղեկն թաց ի Վասակայ որուն ակնաւ-  
կերովը իր երեք որդիքն ալ ի միասին) :

## Տ Ե Ս Ի Լ Է .

ՇԱՊՈՒՀ , ԱՐՇԱԿ , ՎԱՍԱԿ և ՆԵՆՐՔԻՆԱՊԵՏՆ .

ՆԵՐՔԻՆԱՊԵՏՆ . Տէ՛ր իմ , արքայադուստրն Շահանդուխտ զհայրդ արքայ անյապաղ կուգէ տեսնել . վիշտ լեալ սրտին որ քիչ առաջ չի կրցաւ ընդունիլ , արդ հրամանիդ ակնարկութեան կըսպասէ : (վօտենայր) Գիշերն ի բուն չունի հանդիստ , թագաւորական պարտիզաց մէջ թափառելով՝ ընդ նուաղել լուսնեկայ կը նուաղի՝ անոր պէս ինքն ալ դալկադէմ , հովին ջուրին կը լսօսի , ծածուկ վիշտ մը ի սրտին կը մաշեցնէ իւր առօրդ հասակը , հասի՛ր իրեն օգնունութիւն , ո՛վ մեծդ արքայ :

ՇԱՊՈՒՀ . (Վսխառն , առանձին) : Թէպէտ եւ ընդդէմ Արեաաց օրինի , բայց եւ սա (Արշակայ նայելով) թագակից իմ եղբայր գողով եւ գուցէ որդի սիրոյ մերոյ՝ երբ ազջկանս փեսայանայ , որով գողտրիկ կուսին սիրտն ալ թերեւս հանդարտի , թո՛ղ գայ ուրմն ցոյց տալ զանձնէն . ուրիշ կողմանէ ալ համադիչ է եւ յանկուցիչ շունչ կանացի եւ զմրկեալ սիրտ առն կը հանդարտեցնէ իբրեւ զշունչ հեղասիգ դարնայնոյ . իրմով աւելի դիւրին յաջողեսցի մեզ անշուշտ որսալ զԱրշակ ի սէր մեր , եւ ինձ ի համար ալ նախամեծար յանկուցանելն սիրով՝ բաւական է որ տէրութիւնս հատուտեսցի անսպասն . (բարձր) Թո՛ղ գայ , մատն Աստուածոց է յամենայնի . անոնք առաջնորդեցին նմա հոս , բարեգուշակ դալուստն անշուշտ :



## Տ Ե Ս Ի Լ Ը .

### ՆՈՅՆՔ ԾԱՀԱՆԴՈՒԽՏ և ՆԱԺԻՇՏՔ ԻԻԻ :

(Վասակ ինֆեյրեն եղևեոյ դրան դուրսի դիև ևեևս առևու) :

ԾԱՀԱՆԴՈՒԽՏ. (Ի մուսս սեւոց ևաժիշկերուն վրայ յեցեալ առանձին) : Ինչո՞ւ կը դողաս սիրտըս . . . այդ մեծամեծ ծառերուն շուքին ներքեւ ծածկուած որք զգահլիճս սլարփակեն անտես յաչաց ամէն բան լսեցի ես , բայց չէի տեսեր այդ դէմքը յորում ազնուական հպարտութեան մը գեղեցիկ կնիքը կը փայլի խնայուն մտ թագաւորի մը ինչպէս արփույն ի մուտս իւր խոնարհեալ . . . : Ահ՛ թշուառ եմ ես , քորք իմ , . . . լացէ՛ք իմ վրաս . . . (ևուսդեալ իսկ կրսէ եւ մի երկու ֆայր դեռ կառևու) :

ԱՐՇԱԿ (առանձին) . Կուգայ նա՛ արքայից աղջիկը չափեալ ոտից քայլերովը , երազացնորք (17) յածին ի մէջ վարսից եւ ճակատուն , աչուրները հեռու երկրի մը ափանց վրայ կը դեզերին երեւակայութեան թեւերուն վրայ՝ երկնից շաղովն արբեցեալ . իւր ամենէն փոքրիկ շարժմանցը մէջ արտայայտին շնորհք ազնուական եւ սրտառուչ . տխուր իմն իբր լուսնեկայ գիշեր մը կը յառաջէ փափուկ ոտիցն թեթեւ ի ճեմ , երկիրս ընկողմանեալ մեղկաւէտ ոտքին տակը՝ դալար ծաղիկ կը բուսցնէ , կարծես թէ սլատուանդանն է ծաղկանց դժխոյին : Անմեղութիւն եւ սրբութիւն շուշան այտիցն են սեփական զարդ :

ՇԱՊՈՒՉ . Քաջալերեաց , դատրիկ իմ սիրուն , ահաւասիկ արքայն Հայոց որուն համար քեզ կըսէի՝ այդ

մեծապանծն եւ թագակից մեր եղբայր եւ որդի, եկաւ իջու առ մեզ՝ Դիցն պարզեւօք :

ՇԱՀԱՆԳՈՒԽՏ. Շնորհք երախտեաց Դիցն անմահից սիրազուսար ակմբին . . . : Ներէ՛ ինձ Հայր՝ սիրտ իմ լ՛ողիս նուազեալ թուէր ասել յաւիտենից մնաս բարով մը զուարթագեղ այս աշխարհիս, շնչոյս պանդոյր, անցանէի ես . . . ներէ՛ ինձ, Հայր, եթէ հիւրոյդ արքունական ոչ զվայելն ես հատուցի պարտոս արգաւիւր, այլ միթէ պիտի կամենայ ներել եւ ինքն ալ . . . :

ԱՐՇԱԿ. Ո՛վ դու կուսան անբիծ համեստագեղն Արայի լերան (18) վրայ այն ինչ յերկնից ինչաժ ձեան պէս ձերմակ, չեւ եւս եկեալ դեղած թծաղ ի լոյսն արփենի, վախցիր անոր ճառագայթից դէմ ելնելէն մի դուցէ իսպառ հալիս խառնիլ յեղտիւրս :

ՇԱՀԱՆԳՈՒԽՏ (իմֆնիրեն). Սիրտ իմ ինչո՛ւ կը խռովիս . . . արիացիր . . . : (բարձր) Ո՛վ մեծ դարքաց որ պատուեցիր Արեաց աշխարհը ներկայութեամբդ, ներէ՛ թէ յանդգնիմ պատասխանել տկար լեզուաւս. անուշակ եւ յորդառատ յոյսն պատիր ուրախ դրօւարթ սրտից մէջ բնակի, ոգին ցաւած եւ վշտահար յինքն փակի. յար եւ նման դիշերաբոյրն չահալրակ (19) փակէ իր ծոցը եւ սիրտը ի նշուլից արեւուն՝ միայն առ աստղն դիշերոյ սիռէ զնուէրս սրտին իւր հարկատու :

ԱՐՇԱԿ (իմֆնիրեն). Երկի՛նք, ո՛հ ինչ մաքուր սուրբ զգացմունք. հազիւ հազ սրտին քօղը կը վերցնեն՝ լեզուն դիւթիչ բանաստեղծից դայ յերեւան արեւելեան փափուկ կուսին շրթանցը վրայ՝ մեղրածորան ծաւալելով : (Բարձր). Ծաղիկ դու՝ ծաղկանց լեզուն ես առել, բայց աւա՛ղ ծաղկանց ժամանակն է անցել. փուշ եւ տատասկ բուսուցանեն այս աշխարհք,

եւ ամենէն գեղեցիկ եւ անուշակ յիշատակներ ի սիրտ ցաւած՝ կռուեալ մնան իբրեւ զվարդ ի մէջ փշոց, եւ յախտենական ձմեռունք զմեզ կը պատեն:

ՇԱՀԱՆՌՈՒԻՍ. Ա՛հ պիտի չըլլայ որ նորէն երկիրս կանաչագեղ զարդարի ու ծաղկեսցին դաշարիք. աբխուր ամպերը չպիտի անցնին եւ դետնիս հողը փոխանակ դրոցի ազգաց արեամբը անյադ արբենալու՝ երկնից օրհնութեան ցօղերուն չպիտի արժանանայ, ախոս, պիտի չըլլայ որ դամ մի ուրախանան կենցաղատէր մարդիկ:

ՇԱՊՈՒՆ. Առ այն զի վերջ մի տանք այս դառն արեանց հեղեղներու եւ յորդահոստն արաստուաց դքեզ հոս հրաւիրեցինք, արքայդ Հայոց, սրպէս զի ուխտք սիրոց եւ խաղաղութեան հաստատեսցին ի մէջ ազգացս երկոցուն, ուստի սրպէս զի եւ վերջ մի տանք նաեւ տխուր հեծութեանցս, հս'ալա, դուստր իմ, ոսկենուադ ականակուռ զաշխուրանաւս՝ տուր ընպէլ հիւրոյս արքունական եւ թագակից մեր եղբօր: (Այս միջոցին Շահակդախ ոսկի բաժակներուն մեջ կը լեցնէ Հայոց Պարսից գիւնիկեր, կրօսայ նախիկն իւր ձեռով Արշակայ, յետոյ հօրը որ կը խախտէ շէշով, բաժակը ձեռքը առած) Սառնենք Արեաց Հայոց գիւնիկեր, խառնուի արիւն ազգաց երկոցուն, ոչ եւս ի դաշտ մարտից մահահոտ, այլ յերախանս տօնից հանդէս բերկրապատար՝ զի բաժակօք:

ԱՐՇԱԿ (Բաժակը քերնիկն սանկոյով). Տուէ՛ք ինձի Գոգթան գիւնիկն իմ հայրենեաց, արձկեմ լեզուս ի կապանաց. ինչպէս երկնից շողով լերինք մարդեր զուարճանան, ոգի առնու ծարաւահիւժ սիրտս՝ ի նեկտար հայրենին. փափուկ կուսին մատներ խառնեց մեզի գիւնի անուշակ, սիրոյն ընդ այս հրածո-

դան անունը Գիւնայ (20) խօսեցան մինչեւ իխորս  
տրտիւ . իցի՛ւ թէ հոն հաշտութեան ծառը ուռալէինք՝  
արմատանալ ի միութեան :

ՇԱՀԱՆՌՈՒԻՍ (արարեալ) . Է՛ջ դու յերկնից , շա՛ղ  
եթերաց , լսէ՛ սիրոյ կուսին ձայն ի շրթունս անա-  
օդակիս լրութեան , ըրէ՛ զերկիր մեր երկին . քեզ-  
մով ամենայն բարեաց բերող ծառն հաշտութեան  
պրմատացեալ ի յանդորրու՝ սփռէ՛ զհովանին իւր  
լայնատարած ի մէջ ազգացս երկոցուն . թո՛ղ խոր-  
տակի տոտերազմին լանջարանակը՝ քնքուշ կուսին  
սրտին վրայ , եւ հաստարեստ մարտից նիզակը՝ անոր  
գողտրիկ մատանց մէջէն ճախրէ՛ գետին ի բիւր բե-  
կորս , լ՛սյսուհեաեւ ոչ թէ արեամբ սյլ սիրով ար-  
քեալ աչեր՝ թալանան ի հաճոյից . ո՛հ իցի՛ւ իցի՛ւ . . . :  
Ներէ՛ ինձ , հայր , որ ալ քաշուիս՝ , ժամ է որ խըն-  
դութիւնը բերկրազուարճ ծաւալի ձեր երախանին  
մէջ , ինչպէս նաեւ ժամ է որ քու գոււտրգ՝ արքա-  
յից ազլիկը՝ դառնայ հանգչի ի սենեակս իւր առան-  
ձին , շատ իսկ արգէ՛ն պարունակէն շեղեալ արտաքս՝  
անսովոր առթիս այս հետեւանք . երնէ՛կ իրեն թէ-  
յիչատակը մնայր ի սիրտ մի ազգու երնէ՛կ իրեն թէ-  
կապ բլար միութեան երկուց ազգաց հզօրաց . մի ան-  
պտուղ կեանքն իս՛ յերկրէս ա՛հ հոսէք : (Երբալու  
ասեն աջր մեյրն եսին կը դարձնե , Արշակայ աչաց  
պրստնի , իսկոյն վար առնելոյ եւ սասիկ այրայրած ,)  
սիրտ իս՝ վճարեալ է վասն քո , անլուծանելի հան-  
գոյցներով վարակեալ սիրոյ ցանցը ինկար , կեանքս  
թերեւս ելնէ՛ բայց սէրը ո՛չ : (Կեղնե) :

## Տ Ե Ս Ի Լ Թ .

### ՇԱՊՈՒՀ և ԱՐՇԱԿ յեռոյ վԱՍԱԿ

ՇԱՊՈՒՀ (Ինֆելիքեկ) . Փորձեցինք զինքը զինեալս  
եւ կուսիւս՝ ժամ է որ փորձենք զինքը նաեւ հողովն  
ու ջրով , քանի որ առիթս ալ բարեպատեհ ըստ ին-  
քեան . (Շապուհ Առշակայ ձեռքեկ բռնած ձեռեկով  
կերբան կուզան խորակիս մեջ , Պարսիկ հողիս վրայ  
եղած ասեկեկիս : ) « Արշակ , արքայ Հայոց , ինչո՞ւ  
համար թշնամացար ինձի հետ , ես գրեզ որդւոյս  
պէս սիրեցի եւ կամեցայ մինչեւ ազջիկս անգամ քե-  
զի հարս տալ եւ գրեզ ինձի զաւակ ընել , բայց դու  
ոչ միայն անարգեցիր զիս , այլ եւ խափա վարեցար  
ինձի հետ եւ քու կամօքդ առանց իմ ուզելուս ,  
գրգռեցար ինձի դէմ ի պատերազմ եւ այս երեսուն  
տարի է որ զմեզ յողնեցուցիր . թէ որ գիտնայի  
ասկէ վերջը դոնէ սիրով ըլլալիքդ ինձի հետ , մե-  
ծամեծար խաղաղութեամբ կարձակէի գրեզ յաշ-  
խարհն քո : » (21)

ԱՐՇԱԿ (Տասանեկով կարծես քե քերակը առայ  
չերբար եւ արցունքներու մեջ արտիս վայրագ գոռո-  
զուրիւնը մեղկեկով) « Մեզայ քեզ , յանցեայ . . . վասն  
զի եկայ ես կատորեցի եւ յաղթեցի քութշնամեա-  
ցըդ եւ քանի որ քեզմէ բարիք կըսպասէի , թշնա-  
միներս գրգռեցին զիս , քու վրայօքդ իմ սրտիս  
մէջ վախ ձգեցին եւ քեզմէ սարտուցին . բայց տը-  
ւած երդումս անգառնալի , ահա բերաւ զիս առ  
քեզ , անողք ճակատագիրս մեկեյ զիս քու ոտքդ .  
հիմայ քու ձեռքդ եմ , կարող ես սպաննել զիս իբ-  
րեւ յանցաւոր մը եւ մահապարտ : »

Վ.Ա.Ս.Կ (Տեսարան) ին խորը երեւալով .) Այո՛, յանցաւոր առ հայրենիս , յանցաւոր առ նախահարսդ որոնց փառաց եզեր շիւնս , Արշակունի թագին ճաճանջը այսպէս նսեմացնելով՝ անարժան եւ անտեղի խոստովանութեամբ . եւ ոչ այսպէս անօրինին որ սիրոյ հրաւիրանօք թակարդեց զքեզ : Արշակ , ամբայ Հայոց , ո՛ւր դնաց քու արիւնթիւնդ , յիշէ ո՛վ ըլլալդ եւ որո՛նց ամթոռն ես նստած , սթափեաց :

ՇԱՊՈՒՀ Քու փրկալդ իսկոյն պիտի իջնցնեմ եւ ասպերասան լեզուդ արեամբդ շաղախեմ . ո՛վ դու ոխերիմ թշնամեաց զլուս քու արքայիդ՝ որ զինքը ինձի դէմ զրգուեցիք եւ այսչափ արեան հեղեղներ վազցուցիք :

Վ.Ա.Ս.Կ Երանի թէ հոմանիք իմ եւ համարք ինձի պէս հաւատարիմ ըլլային միշտ իրենց պարտուցը , ազգին ու թագաւորին , ան ժամանակ հոս տեղս չէինք ըլլար , եւ Շապուհ Արշակին դիմացը թերեւս այսպէս խոնարհէր . բայց ես ուր ալ ըլլամ , լեզուս սուրիս պաշտօնը միայն գիտէ , այն որ ծանօթն է Արեաց . ոչ երբէք իմ հայրենեացս նախատինքը կըրամ լսել , թող թէ տանիլ . ազատ դաշտի վրայ , պատերազմի արիւնոտ ասպարիզին մէջ՝ յաղթութիւնը , մէկուն չեմ հարցներ , նենգուպատիր դաւանօք վատ թշնամեաց ձեռքն անցած՝ արիւնթիւնս վայրկեան մը անգամ զիս չի թողուր . չեմ կրնար մոռնալ որ իրենց մշտայաղթ ատյեանն եմահարկու :

ՇԱՊՈՒՀ (Վասակայ վրայ շտերքնկեց նայուած մը նեկելով բաւականացեալ , առանց կրկին պատասխանելու՝ Արշակայ ձեռքէն բռնած կանաց կանաց Հաչոց հողին վրայ կանցնի ու կըսէ .) Իրօք ալ՝ «Որովհետեւ ես չեկամ յաղթեցիր իմ թշնամեացս՝ քեզի

բարիք պիտի հատուցանէի , բայց քանզի թշնամիք մէջ մտան ու խառնակեցին , անոր համար մոռնանք անցածը : »

ԱՐՇԱԿ . (Հայոց հողին վրայ կռեւածին պէս) Մոռնանք անցածը . Օն անդր ի բաց ինձմէ՛ ծառայ չարագործ որքու տէրերուդ տէր ես եղեր , բայց յախտեան չ'պիտի թողում քեզի եւ որդւոց քոց զվրէժ նախնեացս՝ Արտաւանայ արքային մահուան վրէժք , քանզի դուք որ մեր ծառաներն էք , հիմայ ձեր տէրերուն աթոռն էք նստեր , բայց չ'պիտի թողում մինչեւ որ նորէն մեզի դառնայ : » — (ինկզինկէն դուրս ելած)

Ո՛հ , սեւ հողեր , սե՛ւ հողեր , պարարտահողդ իմ հայրենեաց արիւնոռոզ ի դիւցազանց . պազնեմ գրեզ ո՛վ իմ ընդարձակասուն ձիւնեղէն լեռներուս հողը , որոնց վրայ ազատ երէոց պէս յածէի եւ թագաւոր էի : Սուժաստանի խորշակաբեր տաքու թիւնը , անապատէն կանցնի կուգայ՝ հեղձամեղձուկիս խըղդելը . եթէ չէ տուեալ ինձ վայելիլ զարեւն Հայոց , ա՛հ դոնէ Հայոց հողէն՝ կոխած տեղուանքս ցանէին սրպէս զի իբրեւ զՀայ մեռնէի : Պարսից հողը՝ կը թոյլցնէ , կը մեղկացնէ մարդուս սրտին արիւթիւնը , կանանոց կը հսախ այդ օդը՝ սիրոյ թոյլ ու թեթեւ երգերով լի . քաջայ օդը՝ իմ լեռներուս վրայ կը յածի , միմիայն ազատութեան տաղերով եւ քաջալանջ հսկայից կուրծքերը կը շնչեն դայն կարտաշընչեն՝ անով է որ կը սնանին : Հայրենիքէն քարտեալ բոյսը , քիչ ատենէն կը նուաղի , տեսակն անգամ կը շիտթի իւր սերմանը , եւ յետագայ սերընդոց մէջ՝ ազգային ոգին կը կորսուի՝ որովհետեւ հայրենեաց շունչը չիգար իրենց այցելու : Ա՛հ ի՛նչ ընեմ այն երկիրը ուր հասկցող մը չիկայ իմ նախա-

հարցս լեզուէն եւ ուր օտարական եմ, պանդուխտ իբրեւ արմատ չըջող յաւազի: Մտացութեան մէջ կրնիղմին նախահարց քաջագործութիւնները եւ մարդս իր երկրէն գուրս, իր հայրենիքէն հեռու՝ պրոնկորդի՝ է ո՛չ երբէք որդեգիր, թէ եւ զանձն կարծէ՛ խաբի: — Ա՛հ միանգամ Հայոց հողը կոխէի, տեսնէի իմ լեռներս եւ լեռներէս վազած իջած կարկաջասահ իմ ջուրերս, հազար ու մէկ անտառներով, ես իմ լերանցս ըսէի՝ գուք իմինս էք, անոնք ինձի ըսէին՝ դու մերն ես, բայց բարձաւ յինէն յոյս քաղցրը հայրենեաց, գերեզմանիս հողն անգամ զլացաւ ինձի բաղդ գժպհի, օտար հողեր իմ ոսկորներս պիտի ընդունին իրենց ծոցը, իմ ուրուականս՝ մըրմըռալով պիտի փախչի այն հողին ծոցէն՝ թռչել սրանալ հայրենի աւերակաց վրայ:

Վ.Ա.Ս.Ա. Ահաւաստիկ իբրեւ զՀայ խօսեցար, տէր իմ արքայ, հիմա կը ճանչնամ զԱրշակ, յաւիտեան պաշտեմ գրեզ:

Ա.Ր.Շ.Ա. (Երբ Շապուհ նորեւ Պարսից հողին վրայ իր սանի զիւնը, մեկ ոտքը դեռ Հայոց հողին վրայ միւսը Պարսից հողին դրածիւն պիտի) Ինչ անձանօթ տկարութիւն մընէ օտարոտի իմ բնութենէս որ վրաս կը տիրանայ, թոյն մընէ երակներուս մէջ կը սողայ սպրդեղով ընդ անգամս: Ո՛հ ի հաղբս վարանաց գաւեցին զիս Վասակ, աչուրներս արցունքներս եւ բերանս ամօթապարտ նուաստութեան եւ ի չքմեղս գրողեն. ա՛հ թշնամի հողերու, օտարութեան հովերու՝ մահաբեր ազդեցութիւնք, եւ ոչ իսկ դժբաղդ թագաւորի մը պիտի թողուի գոնէ՛ իր պատուովը եւ արիութեամբը ընկճիլ եւ կենդանւոյն մահուան դառն բաժակին մուրը՝ մինչեւ վերջին կաթիլը քա-

մեւ, Ո՛վ առաքինիդ, ամենուն տրուած չէ նոյն սրտի արիւթթիւնը՝ ամենուրեք, յամենայն ժամ եւ յամենայն դէպս պահել. ոչ է տուեալ ամենուն իր դժբաղդ հայրենիքը իր սրտին մէջ միշտ կրելը՝ գոնէ դյիշատակին: Ճոխից, մեծատանց սեղանները՝ լի են հացկատակներով, այլ ի դժբաղդ այրիացելոյն՝ կը փախչին կերթան ամենքը՝ երեսի վրայ կը թողուն. ոստիկն հոգւով եւ ցածազգին ի բնէ մինչեւ նախատինք կը սեպէ իրեն այդ հայրենեաց զաւակ խոստովանել զանձն եւ օտարին դիմացը՝ կը ջանայ օտար երեւալ: Պէտք է որ քեզի պէս դիւցազանց կաւէն թրծեալ ըլլայ այդ մարդն, եւ մի եւ նոյն երակներէն ջրդեղեալ պողպատն այն անբեկտելի, որպէս զի թէ եւ թշուառ եւ անխառունակ՝ սիրէ պաշտէ իր հայրենիքը:

—Ո՛հ՝ կըզգամ ես որ ոչ եւս եմ այն Արշակը, ուրացաւ զիս անձն իմ, չեմ ես ինքզինքիս տէր, թող թէ լեզուիս. կախարդեցին զիս, հմայեցին, դիւթեցին զՀայոց թագաւորն Արշակ, ոչ եւս Արշակ (առ Շապուհ) «մեղայ, անօրինեցայ»... (լայ):

ՇԱՊՈՒՀ (իւնիւրեկ). Յետին փորձ մ'ալ ո՛վ Դիք, ապա գիտեմ ես ընելիքս: Զօրա՛կանք թո՛ղ ամենայն աւագանին դառնայ տաճարիս մէջ՝ ժամ տալ ընթրեաց: (Այս ըսելով քազաւորն Պարսից վերամբառնայ ի սախս, կարգաւ կը մեկեկ կը նստի ւառնայն մեծաւեծք եւ աւագորեար պետութան՝ իւրաքանչիւր ըս իւրեանց ասիճասի. Արշակայ քազակաւնք փոխանակ ւառնեկ առայ եւ ւառնեկ վեր միեւեռոյն իսկ Պարսից քազաւորին նսած սախսի վրայ ըլլալով՝ ըս օրինաց եւ սովորութան, ւառնեկ վերջը եւ ւառնեկ վար յետիւն տեղը կը ցուցնէ «ի ներքոյ բոյր»


րիև ուր զՀայ հողն յստակն հարեալ եր», (22) առջի թերան կայնած տեղը Արշակ կուռի, վերջապէս ոտք ելնելով) :

ԱՐՇԱԿ (նախ Վարսակայ) . Վասակ չի վայլէր տէրանցս՝ մեր ծառայից հետ նստել ի սեղան . (Չեոխովը կը յաիշտակե Գողթան գիւնոյն բաժակը եւ պարսականաց դառնալով) : Տուէ՛ք միանգամ ալ ինձի սա հրաշէկ գինին իմ հայրենեաց Գողթան գինեւէտ գաւառին , զօրութիւն նոր զգենում , պուղեմ պղղտորեմ զանձնագեղոյ Արեաց ճամբար որոնք հոս ժողվեր են ծաղր ու ծանակ ընելու զիս , այ՛ գինեճան... (ձեոխը սուրիև երախակալիև կը ասնի Վարսակ կարգելու . Շապուհիև) «Իմէ՛ այդ տեղը ուր դու նըստեր ես , ե՛լ մեկդի գնա անկից , թող որ ես նստիմ . վասնզի իմ ցեղիս տեղն է անիկա , սպա թէ՛ ոչ՝ երբ Հայաստան իմ երկիրս դառնամ , քեզմէ՛ սոսկալի վրէժ պիտի պահանջեմ » :

ՇԱՊՈՒՆՆ . Բաւ է ալ , զօրա՛կանք , վիզը , ոտուընեքը եւ ձեռքերը շղթայի գարկէ՛ք , տարէ՛ք ուր որ պատուիրեցի ձեզ :

ԱՐՇԱԿ (իւնգիւնիւն գալով) . Արշակ անկեալ , որովհետեւ կրցաւ վայրկեան մը հաստատուել զաչս եւ զուտս ի վերայ հողոյն հայրենեաց , կարող պիտի ըլլայ արհամարհել բոլոր քու շղթայներդ եւ անարժան կենացմը թելը փառօք գոնէ խզել հատանել : Բայց դու ի՞նչ պատասխան պիտի տաս ազգաց եւ արդարութեան ատենին առջեւ , որ զիս՝ թագակից քու եղբայրդ , սիրով ու երգմամբ հրաւիրեցիր եւ հիւսայ քու հիւրդ շղթաներու կը մատնես , ո՛վ նեննենգաւոր դաւաճան : — Մնա՛ս բարով , սուրբ հայրենիք , ներէ՛ Արշակայ , լուծէ՛ քու արքայիդ մա-

հոռան վրէժը : (կեղնե շորջ պաշարեայ ի զօրակա-  
նաց , Վասակ ետեղեկ կերթայ : )



## Տ Ե Ս Ի Լ Ժ .

ՆՈՅՆՔ (բաց ի Արշակայ եւ Վասակայ)

ՇԱՊՈՒՀ . Գոհութիւն ձեզ , ո՛վ Դիք , եւ քեզ մա-  
նաւանդ անմահ արեւդ իմոց նախահարց՝ որ լուսա-  
ւորեցիր իմ աչքերս վասն հանդերձելոց եղելու-  
թեանց եւ Դիցն Հարամանոյ խաւարային եւ չարա-  
պէր խորհուրդները՝ հրատարակագոյժ ինձ յայտնե-  
ցիր . բացիր զզատուհան մտացս տեսութեան թըշ-  
նամուցս վրայ՝ քանի որ ձեռացս մէջն է . դոհութիւն  
քեզ յաւերժ անմահախառ ակն արփենի : — Զօրա-  
կանք ո՞ւր է Վասակ : (զօրակակ կեղնեկ : )



## Տ Ե Ս Ի Լ Ժ Ա .

ՆՈՅՆՔ Է ՎԱՍԱԿ

ՇԱՊՈՒՀ (Վասակին) « Աղուէս , դո՞ւ էիր խանդա-  
րիչը որ այսչափ յոգնեցուցիր զմեզ , դո՞ւ ես այն  
որ կոտորեցիր Արեաց քաջերը այսքան տարիներէ ի  
վեր , հիմա ինչ պիտի ընես , աղուէսի մահուամբ  
պիտի սպաննեմ զքեզ : » (23)

ՎԱՍԱԿ . « Հիմա դու զիս տեսնելուդ անձամբ փոք-  
րիկ՝ իմ մեծութեանս չափը չի կրցիր առնուլ , վասն

զի մինչեւ հիմայ ես քեզ առիւծ էի, հիմա աղ-  
ւէս եղայ. բայց քանի որ ես այն Վասակն էի, ես  
հսկայ էի. մէկ ոտքս մէկ լերան վրայ կը կենար,  
միւս ոտքս միւս լերան վրայ. երբ աջ ոտքիս վրայ  
կռթնէի՝ աջ լերը գետնին տակը կանցունէի, երբ  
ձախ ոտքիս կուտայի ուժս՝ ձախ լերը գետնին տա-  
կը խրէի : »

ՇԱՊՈՒՆՆ. « Չմեկնե՞ս ի՞նչ են այն լեռներն զորոնք  
բթիդ չէիր տաներ : »


ՎԱՍԱԿ. « Այդ երկու լեռներուն մէկը դու ես,  
մէկը Յունաց թագաւորը, քանի որ ինձի այդ կա-  
րողութիւնը արուած էր, զքեզ կամ զՅունաց թա-  
գաւորը՝ գետնին տակը կը տանէի, երբոր մեծին  
Ներսիսի օրհնութիւնը վրանիս էր եւ Աստուած ըզ-  
մեզ երէսէ չէր թողուցած, քանի որ անոր խօսքը  
մօտիկ կընէինք եւ իրեն խրատուցը չէինք անլսող՝  
գիտէինք քեզի խրատ տալը. հիմա ինքնիրեննուս,  
աչքերնիս բաց, տեսնելով ինկանք խորխորատը,  
ուրեմն ինչ կուզես նէ ըրէ » :

ՇԱՊՈՒՆՆ. Անոր համար զքեզ չարամահ սպաննել  
տամ :

ՎԱՍԱԿ. Եւ ուրիշ ի՞նչ կը վայլէ Պարսից թագա-  
ւորինը որ սիրով, երգմամբ հրաւիրելէն ետքը առ  
ինքն իր թագակից եղբայրը՝ զինքը յաւիտենական  
բանտի կը դատաւարտէ. անկէց վերջը զարմանք է  
որ բիւր մահունց մատնէ իր զօրավարն ալ : Բայց  
ինձի՝ միշտ ցանկալի եղած է առաքինեաց մահը՝  
իմ հայրենեացս եւ թագաւորիս համար. միշտ կեան-  
քըս, մանկութենէ ի վեր, վտանգի մէջ դրեր էի  
ինքնակամ, քանի որ մահահոտ աստարիզին մէջ՝ ա-  
հաւոր հաստաբեստ նիզակն ի ձեռինս՝ իբրեւ մա-

Հուան հրաչէկ կայծակը, պատերազմաց մըրիկը կը յա-  
րուցանէի գլխուդ վրայ՝ թաւալելով յորձանս ալեաց  
մարտագոռ եւ մեր արիւննաթոր սլաքաց ու շառափ-  
նաթափ աղեղանց փայլակներով զձեզ խուճապեցու-  
ցանէի : Բայց յժՆ քեզ որ իմ ցեղիս վերջինը չեմ  
ես : եւ երբ ատեն մը դայ որ ճերմակաճիոյն Մու-  
շեղայ ճակատամուղ երկաթոյն առջեւէն փախչիս  
երկչոտ եղնիկի մը սէս, յիչէ՛ որ վասակայ որդին  
է նա :

ՇԱՊՈՒՀ. Զօրանք, կարճեցուցէ՛ք հայհոյիչ լե-  
զուն . մորթեցէ՛ք զինքը, խտտով լեցուցէ՛ք, տարէ՛ք  
իր ախրովը քով . տեսնէ՛ Արշակ եւ զուարճանայ :  
(Կը սսնիսն) Թողէք զիս առանձին : (աւնեմիլ կեղևեմ)



## Տ Ե Ս Ի Լ, Ժ Բ .

### ՇԱՊՈՒՀ (սուսնիսն)

Զարմացեալ եմ այդ անձին արիութեանը վրայ եւ  
բոլոր Հայաստան ժողովրդոց . . . որպիսի երկիր,  
ինչպիսի մարդիկ . . . : Եթէ չունիմք զնմանիս, ե-  
թէ Պարսից հողը կը զլանայ հասցնել՝ այդ աննման  
մարդատունկը (24,) հեղձունենք զսերմն այդ ազգին  
մէջ՝ բնաջինջ ընելով զայն :



## Հ Ա Ն Գ Ի Մ Գ .



Տեսարանն է ի տաճարին արքունի, ի ներքին սենեակս  
ապարանից :



## Տ Ե Ս Ի Լ Ա .

ՇԱՊՈՒՀ. (Առանձին խոսած մտայոյց. փոխընթաց ծածուկ դուռ մը կը բացուի, ցեղու վարագոյր սանարիկն էւ յերեւան կեղեկ արփայտոյսն Շահանդուխս՝ ճերմակներ հագած, ճամիչները ետեւեն) :

ՇԱՊՈՒՀ (ընդ առաջ երթալով). Զի՞նչ է, դո՛ւսար իմ, օրիորդ Արեաց, ի՞նչ են այս Հարսանեաց զարդերը, զիմորդ սպիտակացեալ, միթէ ուրախացո՞ւթեան կուգաս առ Հայրդ՝ յաւուր տօնի խնդութեան ամենայն Արեաց աշխարհին . բայց ինչո՞ւ այսպէս դունաթափեալ եւ արտասուք ի վերայ ծնօտի քոյ . ընդէ՞ր փեռեալ սրտին սյրիութեան ի վերայ գլխոյդ գաղաթան . ոսկիթեղեր խառնած մազերուդ, շուշաններ ցաներ մորմոքեալ երեսիդ եւ մանիշակք նուաղեալ շուրջ վարդիկոն շրթանցդ յերկփեղկիս, ի՞նչու այսպէս տխուր եւ անչափ դեղեցիկ աղջիկս, ո՞ւր են մարգրիտներդ, ի՞նչ կը նշանակէ այդ մութիւրը որ ձեռքիդ մէջ կը բռնես :

ՇԱՀԱՆԳՈՒԽՏ. Հայր իմ, չե՞ս տեսեր մահուան խօսեցեալը, (1) դա ինքն եմ ես եւ զի՛նչ այլ սրտակ կը վայել ինձի՛ բայց եթէ սյրիութեան տերեւաթափ

պատկը այրիացելոյս ճակատին , եւ զինչ այլ մար-  
դըրիտ կը փնտուես ինձմէ քան զարտասուաց կաթիլ-  
ները որ աչացս անսպառ ազրիւրներէն կը սա-  
հին , դու որ յաւիտենական արտասուաց դատա-  
պարտեցիր զիս . ի՞նչ կը հարցնես ձեռքիս մոխիրը  
զոր դուն կը ցանես ամոյացեալ սրսկապանացս մէջ .  
ո՛հ չէ՛ , սիրաշունչ հովերը չսլիտի սահեցնեն կենացս  
մակոյլը երանութեանց ծոցը , այլ հառաչանաց հո-  
վեր՝ առին քչեցին զայն . հարսանեաց առաքատը՝  
մահուան պատանքներու յիօխեցան ինձի եւ սիրոյ  
ջահերը՝ յուղարկաւորութեան ճրագունք :

ՇԱՊՈՒՀ . Ինչո՞ւ , դուստր իմ , ի՞նչ ըսել կուզես :

ՇԱՀԱՆԳՈՒԻՍ . Իմ սիրելիս , իմ նշանածս՝ թագա-  
ւոր էր աշխարհի , դու գահէն լժեցուցիր զինքը .  
իմ սիրելոյս արքայութեան գաւառները՝ ձիւնով են  
ծածկած , բայց ծոցերնին ջերմաջերմ կրակով լեցուն  
է եւ անոնց կատարները՝ արեւը վարդեր կը սփռէ :  
Սիրոյ հրաւերմնէ թռաւ Արեաց աշխարհէն , արեւ-  
ելեան հօրս արքունեացմէ , եկաւ հասաւ ցանկալին  
հիւր արքայական՝ բայց ի՞նչ ընդունելութիւն զը-  
տաւ . . . :

ՇԱՊՈՒՀ . ԶԱրչակն ըսել կուզես :

ՇԱՀԱՆԳՈՒԻՍ . Դու ինձ խոստացար զայն , եթէ  
թշնամի ըլլար զինքը ինձմէ յափշտակողն՝ չէի զար-  
մանար , բայց դու ինձի տուիր այս կեանքը , հայր  
իմ , դու ինձմէ կը բռնաս զայն , ո՛վ թշուառու-  
թեանս . . . :

ՇԱՊՈՒՀ . Ի՞նչ բան ունիս , դուստր իմ սիրուն ,  
ընդ առնն թշուառականի .

ՇԱՀԱՆԳՈՒԻՍ . Քանզի թշուառական եւ տխուր .  
առ այն սիրեմ զնա յաւէժ , հայր . բաւական չէ՞ որ

ոխերիմ բաղբը իր վրէժխնդիր կայծակներովը կը զարնէ զինքը , մէյմ'ալ ես իրմէ երես զարձունեմ . կերդուընցնեմ գըեզ , հայր իմ , տուր ինձի զՍրչակ , առաջին շնորհքն է որ քու աղջիկդ քեզմէ հայցէ :

ՇԱՊՈՒՆ . Բայց չե՞ս գիտեր որ զմահն ինքնին կու՞ զես քու ծոցդ ժողովել . արդէն իմ չրթանցս անդարձ պատգամները , զինքը կենդանւոյն ի գերեզման իջուցին՝ Անյուշ բանտը դատապարտած վայրկենէս . մահը իր աւարը ես չխտար :

ՇԱՀԱՆՌՈՒԽՅ . Ինչո՞ւ , հայր , կը դատապարտես զինքը յաւիտենական բանտի , ո՞րն է յանցանքը . դու սիրով եւ երգմամբ հրաւիրեցիր զինքը , հիւր եկաւ նա Արեաց աշխարհը , դու զհիւրընկալն օթարան իրեն մահուան տո՞ւն կը յարդարես . անձ մի , հայր , մի հաւատար դու մոգուցն , վախցի՛ր միայն Աստուածներէն որոնք ուշ կամ կանուխ երդմնազանցը կը պատժեն , սրախդ ձայնին լռի ականջ դի՛ր , ան քեզի ըսէ՛՝ ո՛րչափ ահռելի է բերնէդ ելած յաւիտենական վճիռը . կրցա՞ր որ մը տալ մէկումը որ բոլոր կեանք մը կուզես անկեանք ընել եւ ինչպի՛սի կեանք . միտքդ բ'եր որ քեզի պէս թագաւոր էր նա , ան դարձի՛ր , հայր իմ , անգութ որո՞՞մանէդ , տու՛ր ինձի ձեռքովդ զՍրչակ զոր բերնովդ խոստացար . իմ գեղեցիկ տարիներուս յոյսն եզաւ նա . դու ինձի աուիր այդ յոյսը՝ անոր կենաց եւ գահուն կցորդ ըլլալ . այն ատենէն ես ալ սիրտս տուի իրեն անդառնալի կերպիւ , հիմա ալ կուգամ քեզ աղերսել իրեն համար . անձ մի՛ մերժեր զիս , հայր , հիմա որ քու ձեռքէդ հանելով արդեամբս ստացած պիտի ըլլամ , վստահ եմ սիրոյ թեւերուս մէջ՝ սրբել զինքը իր ամէն ոճիւններէն :

ՇԱՊՈՒՆՆ. Շատ խոսի փորձեցիներ զայդ, ի բաց կաց յինէն, աղջիկ ազատամբ, թշնամի հօրդ եւ ազգիդ :

ՇԱՀԱՆԳՈՒԽՅ. Չեմ ես թշնամի հօրս եւ ազգիս . Արշակաւ ես քեզի հօրս զաշնակից ակոյեան մը կուգեմ յարուցանել քու թշնամեացդ դէմ՝ բոլոր Հայոց արիագունդ ժողովուրդը . ինձմով երկու դրացի ազգաց մէջ՝ սիրոյ կասերն պիտի հաստատունն անքակտելի, ուստ սիրոյ եւ խաղաղութեան է իմ ընդ քեզ հայր . մեզմով Արեաց եւ Հայոց աշխարհը պիտի յաւնեն իբրեւ մէկ անձ մէկ հոգի Յունաց դէմ եւ Քուշանաց՝ որ արդէն քեզ կը սպառնան . քու օգուտդ դրդէ զքեզ, հայր, եթէ բաւական չեղան քու աղջկանդ արցունքները :

ՇԱՊՈՒՆՆ. Անօրէնութեան արցունքներ են այն եւ անդուռն բերնի խօսքեր . քու խրատուցդ պէտք չունիմ ես . ի բաց կաց յինէն, աղջիկ դու, պարսպեալ քու անական գործերուդ եւ թո՛ղ մեզ տէրութեան հոգերը :

ՇԱՀԱՆԳՈՒԽՅ. Քանի որ իմ սրտիս ու կենացս չէին վերաբերէր՝ եւ ոչ խոսի մտքէս անցուցեր էի միջամուխ ըլլալ, քե՛զի ըլլան . միայն թէ տո՛ւր ինձի Արշակը, ապա թէ ոչ գիտցիր զայս բայց ստոյգ եւ անխաբ, այս վայրկենէն՝ մեռած է աղջիկդ :

ՇԱՊՈՒՆՆ. Այն վայրկենէն որ արքունական բարձր սեմոց վրայ կառուցի զոտս՝ գիտէի զայն, ե՛րթ, դո՛ւստր աղաշնորհ : (խնփ կեղևն) :



## Տ Ե Ս Ի Լ Բ .

### ՇԱՀԱՆԴՈՒԽՏ (սևառնձիկն)

Մայր իմ, ըսիր՝ չիհաւտացի, ճշմարիտ է եղեր, արքունական թագին տակը՝ սիրտ պէտք չէ մնտուել, յիմար ես որ յուսացի զայն հրաշագործել կուսանիան ծոցիս բարախմունքէն : Անոր համար կասկածոտ մինչեւ հիմա՝ չէի համարձակեր այդ բարձր հարսանեաց դու ձեռներէց, երբ կը յորդորէին զիս յայդ՝ հացրս անգութ եւ հարկն տէրութեան . չէի ուզեր այդ մեծ մեքենային իբրեւ գործի մը ընձեռել՝ ինչ որ ըստ ինքեան բովք դանձուց սիրոյ եւ զգացմանց էր յիս . . . սակայն որչափ անուշ է երջանկացնել զթշուառն՝ վերածնանելով զայն ի կեանս : Ո՛հ ինչպէ՛ս իմ մտածութիւններս առ քեզ կը դառնան, ո՛վ խօսեցեալդ իմ ցանկալի չուստ նշանածս, դո՛ւ իմ սրտիս հոգւոյս հատոր, իմաց խոհից կէտն ու կեդրոն . . . — : Ա՛հ եւ ո՞ւր արդեօք հիմա՝ թողեալ, լքեալ եւ ամայի, սիրականդ իմ, դու կերթաս անոք անօգնական, ո՛հ ինչպէս պիտի դիմանաս անապատին երկայն ճանրուն՝ դուն որ վարժեր ես դեղերիլ ճիւնարեր լերանցդ վրայ . արդեօք կորուսեալ թագաւորութեանդ համար սրտիդ դառն կսկծուն՝ պիտի համնիս մինչեւ հոն եւ եթէ հասնելու ըլլաս՝ ո՛հ ինչ դառն ժամեր պիտի անցնես . քանի քանի անգամներ աչքիդ առջեւը պիտի դան աշխարհադղորդ արքայութիւնդ, վրանաց փոփոխելները եւ որսասուն քու լեռներդ, ի՞նչպէս պիտի ժուժես այնքան ցաւոց . դոնէ քովդ ըլլայի քուկին

ցաւերդ ամբքելու եւ վհատեալ սիրող կազդուրե-  
լու . ո՛հ գոնէ սպասէ՛ , սիրելիս , մինչեւ առ քեզ  
դամ եւ ազատեմ ի կապանաց . բայց եթէ շիկարե-  
նամ պարզեւեւլքեզի կեանքը՝ մեռցի անձն իմ քե-  
զի հետ : (Կերթայ վարագոյրը կը փոխուի) :

## Տ Ե Ս Ի Լ Պ .

Տեսարանն է խուժաստանի անապատին ճանրան :

ԱՐՇԱԿ և ԽՈՒԺԻԿ ՊԱՀԱՊԱՆՔ

(հեռուանց ետեւնուն կուգան) :

ԱՐՇԱԿ . Մանո՛ւկ դու , ո՞ւր եմք մեք . հաղը ցա-  
մաք է եւ կանաչութեան երեսը չիտեսնուիր . խոր-  
շահաճար օդը կայրէ դէմքս , ինչպէս գետնին աւա-  
ղը՝ ոտուընքս : Ա՛լ Տիգրիսի ափունքները չեմ նըշ-  
մարեր . գոնէ անոր ջրերը որ հայրենի դաշտերը  
ոռոգելով այնչափ հեռուներէ կուգային կիջնէին ,  
Հայոց հողին կարօտը՝ անոր ալիքներէն կառնուի .  
բայց ձայնն անդամ իրեն խոխոջածայն վտակացը՝  
կտրեցաւ իսպառ ախանջէս . ամեն կողմ անբեր ,  
սպալեր , անապատ . աչքս կըտրածին չափ կողոր-  
տանայ բնդհանուրս , ծառ մը չիկայ , բնակու-  
թիւն մը չերեւար , եւ ոչ իսկ խոջ մը , խութ մը ,  
պարեկս մը կը տնկուի անդնդոց աւագուտին մէջէն :  
Ա՛հ մարդկանցմէ հեռու , հայրենիքէս դուրս , բը-  
նութենէ ալ զիս կուզեն քշել , մարդիկ տմարդիք . . .  
բայց լսէ՛ ինձի , մանուկ դո՛ւ , ո՞ւր եմք մեք :

ԽՈՒԺԻԿ . Խուժաստանի տապալէզ դաշտերը ,

երաշտա՛նար փաղաղեալ հողն է , Հայոց թագաւոր , տեսածդ ու կոխածդ եւ խորշակարեր քամին է շընչած օդդ . մեք ի ծնէ այս տեղերս վարժեր եմք թափառել . ո՞ւմ է յանցանքը եթէ ոչ ձեզ աշխարհի տեսարցդ՝ որ մի միայն յարքունական փառս եւ ի գահոյս յըլիացեալ , կը մտնուք որ ամէն բան մարդուս համար է սառն ու տաքն ալ իրեն համար :

ԱՐՇԱԿ . Մանուկ դո՛ւ , դու եւս անարդես ինկած թագաւոր մը . ա՛հ չես գիտեր ի՛նչ բարձրութիւն կայ ի՛նչ ընդարձակութիւն այս մէկ անուան մէջ . մի՛ շտիկ քու տխրեղձ անապատիդ ողորմելի կայանիդ վրայէն , հապա լեռներ , քաղաքներ , աշխարհներ , ծովեր ու գետեր անոր սահմանին մէջ կամփոփուին , եւ Սատուած մը այդ կոչման տակ դողցես կը սըմի , եւ չիկրնար երեւակայել մէկը ի՞նչ է անկեալ Սատուած մը , եթէ Սատուած չըլլայ : Որովհետեւ հիմա՛ խեղճ եւ թշուառ կը տեսնես դուն զՍրշալը , մի՛ կարճ եր որ միշտ այսպէս էր , հարա պէտք է գիտնաս որ՝ ինքն ալ ունէր երբեմն՝ հայրենիք , աթոռ , թագաւորութիւն , աղբ մը եւ ժողովուրդ մը եւ այն Հայ ազգն էր զոր եզո՛ւկ չիկրցաւ խնամել . . . : Բայց ի՞նչ են այն կոյտ մը ժայռերը որ մահուան բնակարան մը կը թուին հեռուէն . ա՛հ սարսուռ մը կընթանայ յոսկերս իմ . . . սոսկալի անուն մը պէտք է ունենայ այդ տեղը . . . բերանս առաջ չերթար . . . :

ԽՈՒԺԻԿՆ . Անուշ բերդն է անիկայ . . . :

ԱՐՇԱԿ . Կարկեա՛ց , մանուկ ճատանին , Անուշ բերդըն է անիկայ . քատմին հերք իմ եւ մարմինք . մի գուցէ Սրշալայ գերեզմանը . . . մենք ի՞նչ բան ունինք հոս :

ԽՈՒԺԻԿՆ . Ի՞նձի կը հարցնես . երբ ստանձին մը՝

նաս՝ յայնժամ գիտացես . պիտի տեսնես գեղեցիկ ուրուականներ որ այդ անասող , անլուսին եւ անառաւօտ գիշերուան մէջ քեզի կըսպասեն լինել խօսակից :

ԱՐՇԱԿ . Ո՛վ մանուկ դու ճիւղալ , սատանին ծընո՛ւնդ , դժոխքէն փախած , ըսէ՛ , դացի՞ր , տեսա՞ր երբէք այդ ուրուականները . ըսէ՞ , տե՞սար երբէք մեռելները իրենց երերազին ստուերները՝ հոն պտրտցնելնին . ըսէ՛ , իրենց պատանքները կոյր գիշերուան մէջ կը քաշկռտէի՞ն ետեւնուն . ո՛վ զուրցեց քեզի իմ հոն երթալիքս , ո՞վ , ըսէ՛ , դացի՞ր , տեսա՞ր , չո՛ւտ , ապա թէ ոչ հիմա կը խզդեմ . (վզեմ կը քռեմ ու կը սղմեմ):

ԽՈՒԹԻԿՆ . Հայոց արքայ , « թաւ ու թուխ » (2) , ձեռքդ՝ դարբնաց սալ կը նմանի . մեղմացո՛ , թուլացո՛ որ ըսեմ . (Արշակ կը քողոս .) ես չեմ դացած այդ տեղը , դեւերը միայն հոն կերթան եւ որոնք որ դիւաց հետ բնակելու արժանի են , ես ի՞նչ բան ունիմ հոն . լըսածս կը զուրցեմ բայց խօսք մը բողբոլիին սուտ չեղնէր մէջտեղը . ուրիշ կողմանէ ալ քիչ տտենէն անձամբ պիտի տեսնես , աւելի ճշմարիտ եւ հաւատի քան երբեմն ունեցած Հայոց թագաւորութիւնըդ , վասն զի այն անցած է եւ իմ քեզի ծանուցածըս՝ գալիքն է :

ԱՐՇԱԿ (կիտրիով) . Բայց քեզի ո՞վ ըսաւ որ ես հոն կերթամ :

ԽՈՒԹԻԿՆ . Բռնած ճանբաղ հանելու տեղը չի՞ցուցընէր :

ԱՐՇԱԿ (սխուր անդրադարձութեամբ) . Եւ կարի իսկ բաջ . հոս պիտի հանէին իմ անօրէնութիւններս , միայն թէ ես մտքէս չէի անցուցած . աւա՛ղ , ճակ-

տին վրայ թագին ճաճանջը՝ որչափ վիհեր , գահա-  
վէժներ մարդուս աչքէն կը ծածկէ . սէտք էր այդ  
անխիճեալ թագը՝ արքայից գոռոզութեանց ոտքին  
տակը ըլլար՝ որպէս զի լուսաւորէր անոնց քայլերը .  
այն ատեն՝ չէի հասներ այս տեղուանքս . . . — Բայց  
գո՛ւ , մանուկ , սլատանեկութեանդ վրայ կը վստա-  
հիս , գարնանդ մէջ ես , թագազանգուր մազերդ՝  
չուք կընեն ճակատիդ , դեռ չիքաղեցիր կենաց  
գառնահամ պտուղը , այլ սիրտդ ծուռ է , թէ եւ  
հրեշտակ դու՝ աստղաճապող երկնից սեմոց վրայ  
ձողես , մի հպարտանար , ապա թէ ոչ՝ սատան  
անխճակուռ , դժոխոց հրուտ յատակը կը խարչէ ոտ-  
ւրներդ . . . . . Սակայն ի՞նչ ձայն է կուգայ ծովածա-  
ւալ անապատին ընդարձակութեան մէջէն . . . ար-  
քայտարանժ առիւծուն մռնչիւնը չէ՛ որ անապատը  
կը թնդացնէ , եւ ոչ ալ իշխանի օդոյն արծուին սը-  
ռիճը՝ որ իմ ականջս կը հասնի , այլ կը նմանի հե-  
ռաւոր հողմելու ալեաց ձայնին . ըսէ՛ ինձի , թե-  
րեւս օժանդակ վտակմնէ հայրենուոգն իմ Տիգրիսի  
որ անապատէն կուգայ կանցնի՝ անոր ծոցը իյնալու  
համար . հոն թափեմ իմ արցունքներս , երթան  
խառնուին իմ ժողովրդոցս ու հայրենեացս արցունք-  
ներուն՝ լինել միմեանց կոծակից , մինչեւ որ հետա-  
խաղաղ կորսուին ընկուզեալ ի մեծածովն յաւի-  
տենից :

ԽՈՒԺՓԿՆ . Ո՛չ , մի խաբիր , Արչակ , Անյուշ բերդին  
կարապետ՝ նախազուշակ վտակն է այդ . չերթար  
քու Տիգրիսիդ ալիքներուն խառնուելու , անապա-  
տին մէջ կը ծագի , անապատին մէջ կը կորսուի  
աւազին ծոցը հետախաղաղ :

ԱՐՇԱԿ . Ո՛վ դու անխճեալ մանուկ ֆանանու ,

անունդ՝ անմեղութիւն կը քարոզէ, լեզուդ՝ մահուան  
պէս դառն, համանմանեալ Անուշ բերդին : Գնա՛ ,  
կորի՛ , սեւ երես , արմատ նըզվից , ապահով թէ  
հայր մը խնոտացած չէ քու վրագ եւ մօրդ կաթին ի-  
րաւունքը հատուցած չես անշուշտ , Գրող տանի  
դքեզ : (3) (Մանուկը աներեւոյթ կը լրսայ) :



## Տ Ե Ս Ի Լ Դ

ԱՐՇԱԿ (սառսնձիկ)

Հարածեցաւ սուտը իր ատութեանը հետ , բայց  
ձայներն ալ դադրեցան . թերեւս ինձի կուգային ,  
թերեւս անձայր անեզր անաղատին մէջ հերարձակ  
հօփուն մենչելու ձայնն էր , իր անարգել արշաւանաց  
մէջ երկնաբերձ աշտարակիս ատամնածեւ գագա-  
թանցը հանդիպելով՝ անոնց մէջէն կը միմաւր սրտ-  
մըտութեամբ . . . : Հո՛ն , Արշակ , ողջ ողջ պիտի իջ-  
նաս , աչքիդ առջեւը պիտի ունենաս Հայաստանը  
աւերակ . . . ամայի . . . : Ինկիր՛ր , Արշակ , աւերակ  
աւերակի վրայ . . . ախա՛ս քեզ Հայոց դժբաղդ ժո-  
ղովուրդ :



## ՀԱՆԳԻՍ Դ.

Տեաքանն է Անյուշ բերդին զբսիդին՝ մրրկոտ օդով մը .  
փալլակք եւ շանքք :

## Տ Ե Ս Ի Լ Ա .

ԴՐԱՍՏԱՄԱՏ , ՇԱՀԱՆԳՈՒԽՏ յառնագինս եւ  
ԶՕՐԱԿԱՆՔ

ԴՐԱՍՏԱՄԱՏ . Վերջապէս եկանք հասանք մեր  
ցանկացեալ վայրը , որդեա՛կ իմ , ներէ՛ արքայա-  
գլուստրդ Շահանգուխտ , եթէ այդ անունը կուտամ  
քեզի . նոյն անունը կուտայի քեզի շատ սիրելի ան-  
ձի մնալ ի պաշտօնէ :

ՇԱՀԱՆԳՈՒԽՏ . Ա՛հ , այդ քաղցր անունը բերնէդ  
պակաս մի՛ ըներ , ո՛ հայր , անով զիս կը խրախու-  
սես . գիտես որ այն օրէն մինչ ես հրաժարեալ յաշ-  
խարհէ՛ կերթայի Տիգրիսի յորձանապտոյտ ալիքնե-  
րուն մէջ զիս նետելու , եթէ գու անցեալ ի կարգս  
ներքինեաց իմոց դէմն չելնէիր , այդ ցանկալի տե-  
սութենէն ի վեր՝ յորում յուսահատ եւ վշտահար  
սիրտս սիրատարիկ նոր յուսով արծարծեցիր՝ այն  
օրէն՝ գու ինձի հայր գորովագութ . ա՛հ գուստր քո-  
յին կոչէ զիս միշտ , քան տոեւոյն Արշակայ՝ ես  
քու աղջիկդ կուզեմ բլլալ :

ԴՐԱՍՏԱՄԱՏ . Յիրաւի արքայից գու աղջիկ եւ ար-  
քայական սխառօք նազելու արժանաւոր՝ գու որ այն-  
չափ առաքինասէր սկզբումք , այնքան տարիներով հա-

ւատարիմ քու դժբաղդ սիրելոյդ , այս վերջին սիրոյ կրկիսին մէջ քաջանշան հանդիսացար՝ ընկերելով ինձ ահագին անապատիս ընդարձակութեանք տաժանելի ուղեւորութեան մէջ , փափկասուն օրիորդ դու : Ուրիշ ճանբով կուգէի գրեզ հարս տանել իմ արքայիս լերանց ձիւնաբերից հիւսիսային արքունիքը , ո՛ր արքայավայել դու կուսան , եւ ոչ թէ՛ այսպէս տխուր բանտի մը մէջ այցելու՝ չուառ , բանտարգելոյ թագաւորի :

ՇԱՀԱՆԳՈՒԽՅՏ . Ինձի համար սիրելի է ումէն տեղ ուր կոխեցին իմ սիրելոյս ոտուըները . ուր տեսնըւեցաւ սէր մը առանց զոհի . եւ եթէ՛ զոհին է , Դրաստամատ , տարօրակոյ տեսութեան երթալը՝ ո եւ է դժուարութեանց մէջէն անցնելով , ո՛րքան մխթարութիւններ հետը կը տածէ՝ սիրահարին սիրտը սիրակէզ միայն կարող է ըմբռնել , բայց Խոյն խնկ ինքըզինքիդ հարցուր , ո՛ր ալէ՞դարդ ծերունիդ :

ԴՐԱՍՏԱՄԱՍ . Իրաւունք ունիս , որդեակ , բայց ինչո՞ւ կը դանդաղիմք . այս ահաւոր բանտիս դռները լոկ կը զատեն զմեզ մեր դժբաղդ սիրելիէն . արքունական հրովարտակը ձեռացս մէջն է , փութանք ազատել զինքը ի շղթայից :

ՇԱՀԱՆԳՈՒԽՅՏ . Ո՛հ փութանք :

ԴՐԱՍՏԱՄԱՍ . Տեսնենք թէ՛ պիտի ուզենայ ընդունիլ մեր հրաւերքը փախտեամբ ապրեցնելու զինքը բոլորովին :

ՇԱՀԱՆԳՈՒԽՅՏ . Ո՛հ՛ պէտք է որ ընդունի , ապա թէ՛ ոչ . . . ի՛նչ կըլլաս սիրտս . . . ա՛հ փութանք . . . բայց կը հաւտաս , հայր իմ , զարմանալի է արդարեւ՝ այնքան անապատին ճանրան անցանք , հասանք մինչեւ առ դուրս , սիրտս լեցուն է սիրովն իմ փեսային ,

բայց չեմ գիտեր ի՞նչպէս պիտի համարձակիմ դէմը ելնել. պիտի ուզենայ արդեօք տեսնել իւր յիսերիմ թշնամուոյն կուսին երեսը, աղջկանը դուրսը եւ սէրը պիտի կարենայ մուցնել տալ հօրը անգթութիւնը, ահ, հայր իմ. . . պիտի ուզենայ հալած, մաշած կերպարանքիս աչք մը դարձնել, պիտի հաւատայ երբոր ըսեմ, Արշա՛կ, արքայ Հայոց, սիրելի՛դ իմ, սըրտիս, հոգւոյս հատոր, տե՛ս քու Շահանդուխտդ եմ ես, չեմ ես Շապուհին աղջիկը, մի նայիր ինձի ցասմամբ, քեզի համար ես յայդ իձեւ անարգութեան մինչեւ հասայ, քեզի համար ծաղիկ հասակս խամրեցաւ, քեզի համար կուսից մէջ փառքս եղաւ ծաղկընկէց, քեզի համար գեղեցկութիւն իմ կորաւ, քեզի համար սիրոյ հրեղէն թեւերուն վրայ այդ աւազուտ անապատին ծովէն անցայ, քուկին սիրովդ նուաղիմ, քեզի համար լոկ ապրեցայ, քեզի համար կը մեռնիմ. . . :

ԴՐԱՍԱՍՄԱՍ. Հանդարտէ՛, որդեակ իմ, ունայն երկիւղիւ մի յուզեր սիրտդ քնքուչ. վախցի՛ր միայն որ անակնկալ ու չտիագանց խնդութենէն մահաբեր չըլլայ իրեն քու տեսիլդ՝ սաստիկ տպաւորութիւն մը ընելով թշուառ բանտարկելոյն սրտին վրայ՝ զրկեալ յարքայութենէն եւ ի քաղցր կենաց արեւոյն. վարժած պէտք է ըլլայ տխուր ժամեր անցընելու, անոր համար թո՛ղ որ ես քեզմէ առաջ մըտնեմ իր քովը եւ պատրաստեմ զինքը քու տեսութեանդ :

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ. Փութա՛ ուրեմն, ո՛վ Դրաստամատ, սուղ ու թանկագին են վայրկեանները մեզի համար, տարիներ են խեղճ բանտարկելոյն, փութա կանխել առ տէրն իմ՝ քանզի այնպէս պատշաճ դատիս,

բայց մի մտռնար որ իմ սիրտս անձկութեամբ հաս-  
լով իրեն կըսպասէ , իրեն համար կը բաբախէ . (Դը-  
րասսանուս կեղնի) :

Տ Ե Ս Ի Լ Ի .

ՇԱՀԱՆԴՈՒԽՅ Է ԶՕՐԱԿԱՆՔ (ի հեռուն)

ՇԱՀԱՆԴՈՒԽՅ . Ո՛հ , ինչու կը տրտիես սիրտս , ի՛նչ  
անսովոր բաբախումներ , ի՛նչ ըսել կուզես , սիրտ իմ .  
ա՛հ պիտի սրբեմ արդեօք արցունքը խեղճ բանտար-  
կելոյն աչքերէն . . . ո՛վ իմ սիրելիս , սիրտս զեզուն  
միշտ քու սիրովդ՝ եկայ որ զքեզ տեսնեմ եւ ազա-  
ւեմ ի կապանաց , բայց կարծես թէ տեսնելու որ  
ըլլամ՝ պիտի մեռնիմ : Սրդեօք ինչ վիճակի մէջ պի-  
տի դտնեմ զքեզ , ո՛վ սէրդ իմ , արդեօք շղթաները  
իրենց նշանները թողուցի՞ն քու վրագ , որդնտե-  
ցա՞ն արդեօք քու մարմինդ , արդեօք ողջ , արդեօք  
մեռած , ո՛վ անձկութիւն , ո՛հ ալ չեմ կրնար , եր-  
թամ՝ , արիացիր , հոգի՛ս : (կերթայ) :

Վարագուրը կը փոխուի , անսարանն է Անյուշ ընդին  
ներսիդին :

Տ Ե Ս Ի Լ Գ .

ԱՐՇԱԿ Բունի մեջ , ձեռքը , ոտքը , վիզը շրթաներու  
զարևուած ԴՐԱՍՏԱՄԱՏ կանաց կանաց կրկօտենայ .

ԴՐԱՍՏԱՄԱՏ . Ահա Արշակ Հայոց թագաւորը , իմ  
տէքս , խեղճ , գետնախաչտի , շղթաներու մէջ կը հե-

ծէ . ծնկուըներս կը կարտին . . . կարծես թէ նուրազական սեղանի մը կը մտտենամ , այնպէս սարսուռ մը սողայ յօսկերս իմ . չեմ համարձակիր կոխելու թագաւորիս կոխած տեղուանքը , չեմ իշխեր ընդհատել լուծիւնը . . . ո՛հ պատկառոտ չի խռովէնք շուառ բանտարգելոյն քունը . ո՛ր գիտէ թերեւս իր հայրենիքը կերազէ , իր գահը ու կործանեալ թագաւորութիւնը , այո՛ . . . ո՛հ ո՛ր գիտէ . . . բայց արքայից աղջիկը անապատէն անցած եկած՝ անձկութեամբ կըսպասէ ցանկացեալ ժամը . ահեղ բանտիս դրանք դուրսը կայնած , սոսկացեալ իր փառքէն ու մեծութենէն առ սէր սիրեցելոյն՝ խեղճ աղախնոյ մը պէս՝ իր տիրոջը հրամանին կը մնայ . . . Սակայն ահա կարթննայ , սիրտս կը նուազի , ոչ կարեմ հանդուրժել , ծածկուիմ վայրկեան մը այս ահաւոր կամարներուս ներքեւ , եթէ կարելի է իմանամ , նախ ուր տեղուանքները կը դեգերին իւր մտածութիւնները՝ որպէս զի անոր համեմատ շարժիմ : (կը փաշտի) :



## Տ Ե Ս Ի Լ Դ .

### ԱՐՇԱԿ (առականին)

Ո՛վ յաւերժական խաւարիւ ներկուած իմ բանտս անարեւ , ո՛վ Արշակայ գիշերներուն խօսնակը՝ ահունելի լուծիւն : Այս քանի տարի է տուընջեան ցանկալի ճառագայթները՝ բանտիս դրսի կամարներուն վրայ կը կենան , անկէց ասդին չեն անցնիր . այս քանի տարի է՝ ծաղիլի մը շունչը անգամ չառի , թող թէ տեսիլը իմ կարօտեալ աշուըներս գայր զուար-

Թացնել։ Ա՛հ, ո՛ր տայր ինձ, իմ հայրենեացս մէկ  
 բարձր լերանը վրայ նստած՝ անուշ ու հանդարտ  
 գեղեցիկ երեկորին լուսովը, դէտակն կալեալ՝ տես-  
 նել իմ հայրենեացս որդիքներուն, հեռաւոր ա-  
 փունքներէ, ուր պանդխտութեան լեզի հացը կու-  
 տեն եւ դառնահամ ջուրը կը խմեն, ուր չեն կըր-  
 նար ըսել այս իմն է, վասնզի պանդխտին կոխած  
 հողն անգամ՝ ոտքին տակէն կը փախչի եւ անոր ե-  
 րեսէն ինքն ալ իր ստուերին պէս կը սահի կանցնի,  
 ա՛հ՝ տեսնել միանգամ իմ աղգիս ցրուած գաւկնե-  
 րուն մի զմիով ելեւել՝ վերադառնալն ի հայրենիս,  
 մէյ մ՛ալ չթողլու համար պնտալայրն ժառանգու-  
 թեան իւրեանց, ինչպէս հովիւը իւր հօտը, ի յեր-  
 կայնել ստուերաց, առջեւը ձգած, մարդերէն կը դառ-  
 նայ եւ փարախին մէջ ժողուելով սիրտն թնտայ։ —  
 Ո՛հ թէ միանգամ կարենայի . . . . .  
 . . . . . Աստուծոյ ա-  
 ղեզան հայրենի դրօշակին տակ համախմբել բոլոր  
 Հայութիւնը . . . . .  
 . . . . .  
 . . . . . քայց աւա՛ղ, ո՞ր  
 իմ պետութեան նաւս . . . ղեկը գնաց ձեռքէս եւ  
 այդ շուարած ծովերու հողին՝ թեւերուն կէսը շան-  
 թակէզ իշխանի օդոյն պէս՝ դահալիթեաց ծովակուր  
 անդնդոց մէջ եւ ամենայն դրօսանք ծովուց անցին  
 գլխուս վրայէն, յիշատակաց կարկաներու տակ  
 ձգմելու համար այս թշուառական աղմկեալ հողիս . . .  
 Մութ, խաւար, յուսահատ մեռելութիւն՝ ասոնք ա-  
 հա իմ բաժինս . եկէ՛ք ինձի խօսակից յաւիտենից

տունին դրացի սարսափելի ուրուականներ, եկէ՛ք Արշակայ բանտին կամարներէն կախուելով՝ մարդկանցմէ կտրուած վատաբաղդիկն արքայիս այցելու : (ոսֆի ձայն կառնու.) Սակայն ո՞վ կուգայ բանտիս գերեզմանական լուծիւնը ընդհատելու, այսքան տարի է հոս մարդ ոտք չէ կոխած :

Տ Ե Ս Ի Լ Ե .

ԱՐՇԱԿ և ԴՐԱՍՏԱՄԱՏ

ԴՐԱՍՏԱՄԱՏ. Կեցցե՛ս, տէր իմ արքայ .

ԱՐՇԱԿ. Ինչ կը լսեմ, ո՞վ ես դու :

ԴՐԱՍՏԱՄԱՏ. Տէր իմ արքայ, զիս չե՞ս ճանչնար, քու հաւատարիմիդ, քու Դրաստամատդ . . . :

ԱՐՇԱԿ. Դո՞ւ ես, այդ քու ձայնդ է, Դրաստամատ, երա՞դ արդեօք թէ ուրուական :

ԴՐԱՍՏԱՄԱՏ. Ոչ, տէր իմ արքայ, աներկեւան ճշմարտութիւն :

ԱՐՇԱԿ. Ո՞հ անպատում ուրախութիւն :

ԴՐԱՍՏԱՄԱՏ. Ինչպիսի գոհութիւն եւ շնորհակալութիւն մատուցանեմ Աստուծոյ որ կենդանւոյն աչօք բացօք տեսն իմոյ արքայիս անարժան շղթաները համբուրելու արժանի եղայ, ալ ասկէ վերջը կուրնամ յաւիտեան : Ոհ, որքա՛ն սէր, որչափ անբացատրելի զգացմունք սլատարուն սրտիս մէջ բովանդակին. քակեմ այդ մահապարտի շղթաները իմ թագաւորազուն արքայիս վրայէն, երա՛նի ինձի որ այսքան շնորհաց դիպեցայ : (Կը փակե շղթաները) :

ԱՐՇԱԿ. Ի՞նչ կընես, Դրաստամատ, որո՞վ իշխանութեամբ . . . :

ԳՐԱՍՏԱՄԱՍ. Թո՛ղ տուր արքայ . . . :

ԱՐՇԱԿ. Մի՛թէ նորէն արթնցա՞ւ Հայաստան ,  
Ժողովեց իւր վրէժխնդրութեան սրդիքը իր գլխուն ,  
վանեց զօտարն իր ծոցէն , յարձակեցան մեր քա-  
ջերը Արեւաց աշխարհը եւ գրեզ ինձի աւետարելք  
դէսպան յութացուցին . . . բայց դու մինակ կե-  
րեւաս , չկայ իմ քաղցր հայրենեացս զաւկներէն ու-  
րիշ մէկը քու քովդ , տխուր ես Դրաստամատ եւ  
ինձի ուրախ կուզես երեւալ . . . ոհ , անշուշտ չյա-  
գեցաւ ինձմով Շապուհին բարկութիւնը եւ գրեզ  
ալ ինձի ընկեր զրկեց դառն բանտիս գերութեան  
մէջ մասնակից :

ԳՐԱՍՏԱՄԱՍ. Ոչ , տէր իմ արքայ , այլ երանի թէ  
ինձի հետ յառնէր Հայաստան մէկ անձ , մէկ սիրտ ,  
մէկ հոգի , բայց թուլացան յաւէժ քաջաց բազուկներ-  
ը եւ սուրը կերաւ անյագ զգատուցեալսն ի միմեանց :

ԱՐՇԱԿ. Աւա՛ղ քեզ , երկիրդ իմ հայրենի , բիւր  
երանի որոց գրեզ չխտեսին . . . Բայց դու զիս՞րդ  
թողուցեր զՍնգեզ տանդ իշխանութիւն , եւ ի՞նչ-  
պէս կրցար գալ հոս :

ԳՐԱՍՏԱՄԱՍ. Արքայ ես Բնարեզ (A) բերդին գան-  
ձուց վերակացու հայրենի պաշտամանէս գիշեր ցե-  
րեկ կը հսկէի , տիրոջս արքայիդ Պարսից աշխարհը  
երթալը երբ լսեցի . ի՞նչպէս թողուի ինձի հաւա-  
տացեալ իշխանութիւնը եւ գանձերը . չէի գիտեր  
որ մասնութիւնը ձեռքէս պիտի խլէր զանոնք ու  
զիս գերի վարէր , իմ հայրենի բնիկ երկրէս դուրս ,  
գոնէ թագաւորիս շղթաներուն հազո՛րդ լլայի . . . :

ԱՐՇԱԿ. Դրաստամատ , արցունքներու կը դրդես  
աղմկեալ սիրտս արդէն . ո՛վ հիւրընկալ երկիրդ Հայ-  
կազանց՝ Արշակունեացս ազգի . եթէ նախնիքս ի-

րենց թագովը փոխարինեցին քեզ փառք՝ քու արօ  
խնդ՝ հեղեղներով վազեց մեզի համար, նաեւ վասն  
ինձ անարժանիս քեզ վնասակարիս . արմատնիս չոր-  
ցաւ իր բնիկ երկրին մէջ, ճիւղն ի քեզ պատուաստ  
ուռճացաւ, (2) ու ես չճանչցայ . . . ու ես թողուցի  
որ . . . :

ԳՐԱՍՏԱՄԱՍ. Ա՛հ, տէր իմ արքայ, հեռացուր մրտ-  
քէդ այդ տխուր մտածութիւնները, օրս է ուրա-  
խութեան եւ ոչ արտասուաց :

ԱՐՇԱԿ. Զի՞նչ կարծես, ո՛վ Դրաստամատ, թէ  
պարզեսցի՞ն դէմք Արշակայ . զգիչերն անպամած մի-  
թէ փայլակնաճաճանջեցուցանիցես . . . Ո՛հ, ո՛ տայր  
ինձ՝ հեղեղս արտասուաց իջուցանել ի վերայ իմ եւ  
ի վերայ ժողովրդեանս եւ լուսնալ դամենայն մաղձ  
դառնութեան սրտէս ի բաց հանել թափել, այլ եր-  
կինք՝ զլացան ինձ զցօղն արտասուաց՝ ապառաժ եւ  
իմ աչք ջամաքեալ : Տե՛ս ով կեցեր է հոս (ձեռքովը  
կը ցուցնէ Վասակայ զօրավարին առնապսակերե  
կաւ դիակը խոտով լեցուած՝ բակնին մեկ անկիւնը)  
ու ես կուզես որ . . .

ԳՐԱՍՏԱՄԱՍ. Ո՛վ տեսիլ, այո՛, կը տեսնեմ մէկը,  
մահուան ահաւորութիւնը իր յօնից մէջ եւ անմա-  
հից մեծ վայելչութիւնը ի ճակատուն . (մեկ երկու քայլ  
կառնու) ո՛հ կը ճանչնամ զքեզ արդարակորովչ  
Վասակ, բայց ինչո՞ւ այսպէս ցուրտ, անողք, ո՛վ  
սոսկումն :

ԱՐՇԱԿ. Դիւցազին մեռելութեան պատանքին,  
եկո՛ւր նախ քեզի հետ պատկառոտ մերձենանք, ո՛վ  
Դրաստամատ, որն որ հայրենեաց սեղանին վրայ տի-  
րաւորութեան ողջակէզ պատարագ մտոյց ինքզին-  
քը . . . եւ որո՞ւ համար . . . (Վօտեալով ծնկան վրայ

կուզան . հաւստոս յոռօրեակն մը ետքը ոտք ելնելով , )  
Առաքելնուոյն նշխարները՝ պէտք էր սիրուէին Հայաս-  
տանի ամէն կողմ՝ մինչեւ իւր յեաին որդւոցը սըր-  
տին մէջ նիրհեալ վրէժխնդրութիւնը արթնցնելու :  
Այսքան ժամանակ է , Դրաստամատ , աչքիս առջեւը  
միշտ ունէի՝ հոս , այս շղթաներովս՝ բեւեռեալ այս  
որմոցս , եւ ոչ իսկ տուեալ էր ինձ իր տխուր մնա-  
ցորդներուն վրայ ցօղել արցունքներս , թէպէտ եւ  
ես անոր համար զազի արտօսը իմ խառնեցի ազգիս  
ու հայրենեացս հառաչանքներուն : Ո՛վ ազգ իմ ,  
ո՛հ ժողովուրդ իմ , ի՛նչ հարուած էր որ քեզի կռե-  
ցի եւ այսպէս դարձաւ իմ սիրտս մխեցաւ . . . հա-  
րուած անողորմ , անիծեալ հարուած :

ԴՐԱՍՏԱՄԱՏ . Հանդարտէ՛ , տէր իմ արքայ , հան-  
դարտէ՛ , խնայէ բազմաժամանակեայ ծերուկ ալեացս  
որ քաշկռտելով բերեր եմ հոս , քու ոտքդ :

ԱՐՇԱԿ . Ոհ՛ , ներէ ինձի , Դրաստա՛մատ հայր , բայց  
գրուցէ՛ դոնէ ի՞նչպէս եւ որո՞վ իշխանութեամբ  
եկիր դու հոս :

ԴՐԱՍՏԱՄԱՏ . Պատմեմ քեզի , արքայ , ամենայն ինչ  
անկեղծութեամբ : Քուչանաց Արշակունի թագաւո-  
րին կողմանէ պատերազմը երբ գրգռեցաւ ընդդէմ  
Սասանականին Շապհոյ , Պարսկային զօրաց հետ  
Հայկական այրուձին գումարելով ձեռքիս տակը՝  
խաղացուցին զիս ալ միատեղ . կերթայինք դժկա-  
մակ , վասն զի մեր բնիկ տէրանցը համար չէր պա-  
տերազմը եւ ընդդէմ ազգին Արշակունուոյ : Սառնե-  
ցաւ մարտն , Քուչանք՝ տարածեցին , վատթարեցին  
զՊարսից զօրքը իբրեւ ի մեծ կալորայ՝ հողմն շրջան  
առեալ պտուտիւնով . դիակնացաւ դաշտն յանկե-  
լոց . որպէս յուռան մեծ յարդի՛ ընդ վայր հոսեցին

զգուռնդն Մատեան , որոնց մէջը ամրացեալ կայր Շապուհ իբրեւ յանմատոյց գլխկի : Վճարեալ էր վասն նորա , տեսանք զայն մեք Հայոց գուռնդը , յիշեցինք մեր եկեղեցիները , յիշեցինք զքեզ Արշակ՝ Թերեւս քու մէկ օրդ անոր կենաց փոխարէն ընդուռնիլ . եւ ես կեցեր էի սալար այրուծիոյն Հայոց , ճերմակ մազերս հովը կը տանէր . իմ քովս էին քաջին Վասակայ Մամիկոնենի երեք որդիքն հարազատք՝ Մանուէլ երկայնահասակն , Կոն եւ Համազասպ , որոնք ի գուռն արքունի հրամանատար էին կարգեալք եւ բազում այլ նախարարեան . ինձի նայեցան՝ առաքինեաց ոգիքն ի լանջս յաւելուին ի վտանգ ժամուն , յարձակեցան ետեւէս , անհնարին քաջութեամբ բացինք ճանբայ թշնամեաց մէջէն , եւ անչափ կռուելով ապրեցուցինք զՇապուհ սրտերազմին նեղութենէն հանելով զինքը , կտորելով ի Գուշանաց շատերը եւ աթիւ ախոյեանից գլուխներ բերինք իր առջին : Բոլոր Հայկական գնդին քաջութիւնը՝ զարմացուց զԱրիս եւ զԱնարիս : «Երբ դարձանք Ստորեստան , մեծ շնորհակալութեամբ ինձի Շապուհ՝ խնդրէ ըսաւ ինչ որ կուզես . — Տո՛ւր ինձ հրաման , ըսի , երթամ տեսնեմ իմ բնիկ տէրս՝ Արշակ Հայոց թագաւորը եւ օր մը գոնէ երբ իրեն երթալու ըլլամ՝ արձկեմ զինքը ի կապանաց : — Խիստ են խնդրուածքդ , ըսաւ թագաւորը , վասնզի Պարսից արքայութիւնը կանգնած օրէն , քանի որ այն բերդը Անյուշ ըսուած է , չիկայ մարդմը որ համարձակած ըլլայ յիշեցնել թագաւորաց հոն բանտարկեալ մը , ուր մնաց թագաւոր մարդ մը , իմ հակառակորդս՝ զոր կապեր զրեր եմ հոն՝ որ այնչափ տարիներով յողնեցուց զմեզ եւ գուռն կը համարձակիս՝ յիշեցնել ինձի զԱնյուշն Արեւոյ օրէն-

քին դէմ . . . բայց որովհետեւ մեզի ըրած ծառայութիւնդ մեծ էր՝ քեզի համար բացառութիւն մը ըլլայ, կամբք հատարուի. այլ ըսագոյն էր անձիդ օգուտը խնդրէիր՝ աշխարհներ, գաւառներ եւ կամ գանձեր» . Այս ըսելով տուաւ ինձի հրովարտակը արքունական մատանիովը եւ ահա կրամ սու սոս քո, տէր իմ արքայ : (5)

ԱՐՇԱ.Կ. Այսպէս իմ ազգիս երակները պարպուեցան օտար երկիր, օտար ծառայութեան մէջ, յօգուտ օտարին, մինչ հայրենիք բարձիթողի լեալ դողցես ի սպառ անդաւակեցան . ա՛ղբ, հա՛յրենիք, քա՛ղցր անուանք, . . . արդեօք ի՛նչեր դեռ անցան իմ ասպարազդ բայց սիրելի ժողովրդեանս գլխէն, ա՞՛հ՝ կարօտիմ գերեզմանի այնքան սիրովն իմ հայրենեաց հալիմ եւ տալիմ . . . Ահ՛, Դրաստամատ, եթէ երբէք սիրելի եղան քեզ քու աղիքներդ, եթէ երբէք այդ սուրբ սիրոյն բոցերն ի քեզ արծարծեցան՝ ողորմէ՛ Արչակայ, տո՛ւր ինձի իմ հայրենեացս վրայ լուրեր, իմ ազգիս, իմ ժողովրդեանս, մի պահեր ինձմէ ճշմարտութիւնը, տխուր նախազգածութիւններ կը կեղեքեն սիրտս, գիտես որ իմ հայրենիքս է այն, գիտես որ իմ ժողովուրդս է այն, ահ գիտես որ, ծա՛նր է ասելն, ինձմով գլորեցաւ նա ազիտից վիհը . . . ո՛հ, ըսէ՛ ինձի գոնէ զի՞նչ եղև տիկնոջն Փառանձեմայ . գիտեմ որ չեկաւ իմ ակամա՛ բռնադրօսեալ հրաւիրանացս վրայ, իրեն հետ նոյնպէս ամենայն տիկնայք նախարարացն Հայոց՝ (4) բայց չեմ գիտեր ինչ ըրաւ :

ԴՐԱՍՏԱՄԱՏ. Ո՛հ, ինչո՞ւ յիշեցնել կուտաս ինձի տխուր պատմութիւնը . որպէս վայել էր Հայ թագուհւոյ մը քաջութեամբ անկեալ ի բերդն Ար-

տագերից՝ բոլոր գանձիւքն հոն ամրացաւ՝ տասնը-  
մէկ հազար սպառազէն վառելօք . էին ընդ նմա եւ  
վեց հազար կանանի : Տարիէ մը առելի ընդդիմացաւ  
պատնէշ պաշարման , ժամէ ի ժամ սպասելով դա-  
շտեան սրբւոյն եւ Մուշեղայ , բայց վերջապէս մա-  
հը ինկաւ երկնառաք ի բերդին . ամսուան մէջ սպա-  
ռեցան տեներն սլ , մնաց Փառանձեմ երեք նաժշտօք .  
ո՛վ ամօթ , ո՛վ նախատինք Հայկազանցո՞ղբոհի , հե-  
ռացան իրմէ սահաւ հաւատարիմքն , մինչեւ որ ճար  
ու ճարակ չգտնելով՝ բացաւ բերդին դռները եւ  
անձնատուր եղաւ : Ինն օր իջեցուցին գանձերը ,  
աւերեցին եւ քանդեցին եւ զՓառանձեմ գանձիւքն  
հանդերձ Պարսկաստան խաղացուցին . թո՛ղ տուր ,  
արքա՛յ , լռեմ . ասկից անդին բերանս առաջ չեր-  
թար . . . : (5)

ԱՐՇԱԿ . Ալ մի ըսեր զոր զգամ արդէ՞ն ի սրտիս .  
անոր համար կը տեսնեմ զիչերն ի բուն ընդ աստե-  
ղօք , տխուր լուսնեկայ լուսովը՝ իր ուրուականը , հօրս  
անողոք ստուերին հետ , թախառիլ գերեզմանէն  
դուրս՝ ծովու ցամքի վրայ եւ զցայգն ի ծոց հրոյն  
անձախական ծծմբոյ . կուգայ յաճախ բանտիս դու-  
ները ձեռք առնելու , երկրիս խորունկէն՝ տե՛ս կը  
գոռայ եւ կը տեսնեմ , ահե՛ղ տեսիլ , իր պատուտած  
կողերէն՝ արիւնը դունդադունդ՝ հեղելի պէս կը վա-  
զէ եւ բոլոր մեծ հրապարակը կը խնտայ ի վերայ  
տիկնոջն Փառանձեմայ՝ տուխեալ գաղտնական ցան-  
կութեամբ : Ո՛վ , վայրագ բանաւոր , ո՛հ չգիտեմ եթէ  
կայցե՞ ի սիրտ մարդոյ ասելութիւն քան զոր տա-  
ծեմ ես քեզ Շապուհ , ո՛հ եթէ էիր դու մինչ ի յա-  
տակս խորասուղեալ դժոխոց՝ դեռ եւս առ քեզ մե-  
տիկ կարծէի գանձն :

ԳՐԱՍՏԱՄԱՍ. Արդար ստեղծեանդ բաժանորդ ,  
արքայ Հայոց, աղի արցունքներով լացի ես զնէ՛ ինն  
օր գլուխս ժողվելով բոլոր Հայ գերութեան որդիք-  
ները . լացին ամենքն ինձի հետ՝ իրենց չուառ թա-  
գուհին , լացին կուսանք առ հասարակ , լացին տիկ-  
նայք Արեաց աշխարհին՝ ի լուծեան սենեկաց : Իր  
մյուսեալ ուրուականը հանգարտեցնելու համար՝ տա-  
րինք հանգուցինք զինքը պանդխտութեան հողին  
վրայ, հայրենաբուն Տիգրիսի ջրաղուարճ դալար  
տիունքը ի Սարաւոյթ հովանոցին , հոն կերթայ ի  
ժամս տխրութեան իր մօրը հետ՝ արքայադուստրն  
Շահանդուխտ, ստելի հօր մը նազելի ծնունդ , դառն  
արմատէ բղխեալ քաղցր շառաւեղ, վատաբաղդիկ  
գժխոյին շիրմին վրայ՝ ցօղել արուօսը , եւ ամեն օր՝  
պսակք նոր՝ կախին ի գերեզմանն . մերթ ընդ մերթ  
կը տեսնեմք զինքը՝ թեթեւադնաց ընդ ամպս օդոց  
խաղաղիկ եւ հեզասահ , իր օդային ստուերական ձե-  
ւին լրմանը մէջ, դալ շիրմին այցելու :

ԱՐՇԱԿ. Դրաստամատ , դառնացաւ ինձ քան  
զլեզլի , կեանք իմ . . . ո՛հ , ո՛ւր էր թէ իմ անունս՝  
ժամ մը առաջ՝ ընաջինջ սրբուէր կենաց մատենէն ,  
քանի որ ալ չախտի տեսնեմ երկնից գումբէթը կա-  
պուտակ , կանաչ մարգերը , ծիրանի ծովը . յաւի-  
տենից մնաս բարովս արդէն զրուցեր էի այս աշ-  
խարհիս , կրտէի ինքնիրենս՝ մուգան՝ զիս ուրեմն  
յերկրին կենդանեաց :

ԳՐԱՍՏԱՄԱՍ. Մի այդպէս , արքայ , մի կարծեր  
թէ մուցեր էին զքեզ ամենքը ոյք զքեզ կը սիրէին ,  
ո՛հ պիտի ապրիս դու այո՛ , թ՛ող այս բանտիս ա-  
հեղ կամարները իմ վրաս վղջին՝ եթէ վայրկեան մը  
քու յիշատակդ ելաւ մտքէս . եւ ոչ միայն ես , այլ

ինձի հետ ուրիշ սիրտ մնալ՝ սիրտ մը աննման հրեշ-  
տակի , սիրտ մը քնքուշ եւ կուսական , դրահներու  
տակ փափուկ կուրծքերը սղմած , եւ փոխանակ  
թագուհեաց թագին՝ սաղաւարտ մը իրեն գլուխը՝  
որնոր իր հսկմած ու փ մագերը կամիրովի , բոլոր հա-  
սակը սպառագէն գրահավերտեալ , վարդ մի կարծես  
քստմնեալ ի փուշ եւ տատասկ , սիրտ մը որուն  
չկարենան հանդուրժել այս անտեղիտակի որմունքս՝  
անոր սիրոյն սասակութենէն , այնչափ սիրոյն որ ի  
նմա , այնքան սիրեաց գքեզ օտարութեան կոյսը՝  
որնոր իր սիրտը քեզի տուաւ , եւ այդ սիրուն պատ-  
կերն՝ հիւժեալ , նուաղատանջ ի սիրոյդ , ահաւասիկ  
առ սա քո . . .



## Տ Ե Ս Ի Լ Զ .

### ՆՈՅՆՔ Է ՇԱՀԱՆԴՈՒԽՏ

(Կը բացուիև Կոները եւ Շահանդուխ մարտիկ ի գեևս  
ներս կը մտնե . սակաւ առ սակաւ սեւնոց վրայ կիյնայ  
նուաղեալ՝ Արշակ եւ Դրաստանս կը վերցնեն զինքը):

ԱՐՇԱԿ (խնկիրեն). Ի՛նչ անակնկալ դիպուած . . .  
Աստնք Արշակաց ի սնարից մահուան անկողնին առ-  
կայծեալ պատրոյկին վերջին նշոյլներն են , քիչ մ՛ալ  
դեռ եւ խալառ պիտի խաւարի՝ երբոր երթամ ես  
անէութեան ծոցը , ու բուականաց աշխարհը , ստուեր-  
ներուն հետ բնակելու :

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ (ոգի առնոյլ , յի Տարուքեամբ). Հո՛ս  
պիտի ըլլային մեր նշանաւորը , հո՛ս պիտի ընդու-

նէի առաջին սիրոյ համբոյրը , հս՛ն առագաստին մեր սրահապանք , ասո՛նք պիտի ըլլային մեր կտակերը (ցուցնելով շորաներք) սիրոյ հանդոյցներով վարահելու տեղ , ախսո՛ս , տխա՛ւր բազդ , թշուա՛ն. ճալատադիր , չարագուշակ հարսնութիւն. ս՛հ , շատոնց ես լացի իմին սէրս սկզբնաբոյս՝ ծաղիկ ի տխ հեղձուցեալ եւ թէ դժբաղդ պիտի ըլլայինք մենք երկուքնիս ալ՝ սիրտս արդէն վկայեր էր , ս՛վ տխուր նախադուշակութիւն՝ շատ խոկ ի գլուխ ելեալ . . . բայց ես եկայ գքեզ մխիթարելու եւ ինչեր կը գրուցեմ. ներէ՛ ինձ Արշա՛կ , քանզի սիրովդ յիմարեցայ . . . քանզի դժբա՛ղդ էիր . . .

ԱՐՇԱԿ (գորովանօֆ) . Ծաղիկ հովտաց երկնային , զոր Աստուած իր անհուն գթութեանը մէջ ուզեց զրկել շիջեալափառն Արշակայ դերեզմանին վրայ , չե՞ս վախեր դու թամբիլ այս տօեղծ կայանիս ապականեալ օդոյն մէջը , ուր արեւուն ըյսը բնաւ չիթափանցեր , լսի մահուան ստուերները կը թափառին եւ չարագուշակ հաւուց զիշերայնոց կեզերջական կռիշները եւեթ կը լսուին՝ պահ ընդ պահ :

ՇԱՀԱՆԳՈՒԽՅ . Այն ատենէն ի վեր որ դու մեծապանծ հիւրդ՝ խարդաւանեալ կոխեցիր Արեաց հողը , ցաւոց եւ տխրութեանց կայան եղեւ սա եւ դառն ու անսպառ արտասուաց մեզ առիթ : Ի զուր թախանձեցի այսքան ժամանակ , այլ զոր հայրս անգութ եւ խիստ հրամանք արգելին՝ սիրոյ հրեղէն թեւերու վրայ՝ եկայ , հասայ ես առ քեզ :

ԱՐՇԱԿ . Ո՛վ դու , հրեշտակդ ի մարմնի , անմահից լուսեղինաց դասէն , որ այնքան սուաբինացար քան զտոլորական զարմն կանանց՝ տալ քու սիրտդ անկեալ վտտաբաղդիկ արքայիս ու եկար առ սէր՝ կը

տեսնես, օրիորդ, աչքիդ առջեւը՝ թագաւորաց դրժ-  
բազդագոյնը՝ ժողովրդոց թշուառագունին. տէ՛հ  
գարձու քու սէրդ, քու գթութիւնդ՝ իմ հայրեն-  
եացս վրայ, իմ անտէրունջ ժողովրդեանս վրայ. գու  
հօրդ ձեռքէն եկած կայծակները . . . բայց ինչո՞ւ  
արտասուք ի վրայ ծնօտի քոյ եւ հառաջանք ի շրթ-  
թունս նուաղաճայն յածեւէն. կուլաս դո՛ւ, Արեւոյ  
օրիորդ, ա՛հ գուն մի՛ լար, լա՛ն թող Հայոց ազջիկ-  
ները որ իրենց թագաւորը կորուսին, լա՛ն թող  
դըստե՛րքն Հայոց, որովհետեւ իրենց թագաւորը  
գերի վարեցաւ, լա՛ն թո՛ղ օրիորդքն Հայոց՝ վա-  
սըն զի իրենց արքային հետ, արքայութիւնն ալ  
միանգամայն խաղառ անշքացաւ, լա՛ն թող կուսանքն  
Հայոց՝ վասն զի իրենց փեսաները զէնքը ձեռքերնին  
չառած ինկան, լա՛ն թող հարսունքն Հայոց՝ վասն զի  
իրենց առտգաստները պղծուեցան, լա՛ն թող Հայոց  
մայրերն մանկամարդք՝ վասն զի իրենց որդիքները  
որը սուրը կերաւ որը գերութիւն մատնեցաւ :

ՇԱՀԱՏԻՈՒԻՍ. Ա՛հ ես ալ կը սիրեմ այդ հայրենիքը  
վասն զի իմս ալ է՛ :

ԴՐԱՍԱՄԱՍ. Եւ որո՞ւն չէ այդ հայրենիքը, ո՛վ  
պէտք չէ սիրել Հայաստանը :

ԱՐՇԱԿ. Գոնէ գիտնային . . . (Շահմեղուխսին դառ-  
նալով) բայց ինչպէս . . . :

ՇԱՀԱՏԻՈՒԻՍ. Երասխայ ափունքները տեսան զիս  
ծնանել, երբ մայրս այց կելնէր կուր գետին եզերքը  
իւր ծննդեան վայրացը՝ բաղըն եւ բնութեան ձիրք  
զինքը գեռ չըրած՝ Արեւոյ Տիկին կամ գերի. հոն  
Սիթիլհոռակ քարազավին մօտ յղացաւ զիս եւ այդ  
գետոյն նուիրական ալիքները սրբեցին զիս :

ԱՐՇԱԿ. կը սիրես դու Հայ հայրենիքը. այդ քու

հայրենի՞քդ ալ է . Շահանդովստ , օրհնեալ ըլլան  
այդ շրթունքներդ , հրեշտակ Աստուածառաք մնայլ  
բանտիս մէջ կաթեալ զերթ շող արփենի , դրախտ  
մը դարձնելու համար Արշակայ արդեւանը՝ երջանկա-  
բեր գալուստդ քոյին , եթէ այդ անունը տեղիք  
կրնայ ունենալ Անյուշ բանտին մէջ :

Դրաստամատ գինք են արեանդ անոր համար կըն-  
դունիմ եւ ոչ իբր շնորհ յապաշնորհէն :

Հասպա՛ , օր մը ըլլայ , երթա՛նք , վայելե՛նք զարեւ ,  
զերկին եւ զերկիր՝ յախտենական գիշերին ծոցը  
դեռ չընկրղմած եւ այդ ըլլայ վերջին օրն Արշակայ :

---

## Հ Ա Ն Դ Է Ս Ե .

---

Տեսարանն է ի դիպանոջ արքունի Անյուշ բերդին :

---

## Տ Ե Ս Ի Լ Ա .

ԱՐՇԱԿ, ՇԱՀԱՆԴՈՒԽՏ, ԴՐԱՍՏԱՄԱՏ և ԳՈՒՍԱՆԻՔ .

(Արշակ նսած , փոյր Շահանդուխտ , Դրաստամատ սպաս  
հարկանէ . Գուսանիք եւ երգեցիկիք երգեն , պարեն ի  
զինեւրբուս . երբոր դադրին արուեստականքն դստերք  
երգոց եւ պարոց) :

ԱՐՇԱԿ . Ես ալ ատեն մը Արշակ թագաւոր էի ,  
երբ չորս հարիւր գահակալ նախարարներովս իմ  
տաճարիս մէջ խրատմանութեամբ նստէի ի սե-  
ղան , երբոր իմքովս էր Ներսէս՝ այրն Աստուծոյ եւ

Ժողովրդոց սիրտը ու սէրը զիս կը պաշարէին . ինչ եղայ Հիւսա, «Վահ ինձ Արշակայ» (2) խաղ ու ծանակ աշխարհակալ գոռոզի մը եւ քնար ժողովրդոց : Ո՞ւր են արդ իմ նախարարներս , որոնք մէկ հրամանիս ակնարկութեան կըսսլասէին . ա՛հ , թագաւորք ի միտ առէ՛ք՝ ինչ որ ձեզի Արշակ , ժամանակ մը ձեզի նըման թագաւոր , անբաւ ժողովրդոց տէր , վասն զի չի կրցաւ անոնց սրտին տէր ըլլալ , վասն զի արդարութեան օրէնքները ոտքի տակ առաւ , վասն զի իր կամքը եւ ասօրէն իղձերը՝ իրեն տեղը եւ իր վրայ ալ իշխեցին , ահա ի՞նչ է ինքնիրեն մարդս , եւ յո՞ր վտանգս են թագաւորք , ի՞նչ եղայ ես . . . :

ԴՐԱՍՏԱՄԱՍ . Ինչո՞ւ , տէր իմ , անդադար միտքդ տխուր իր առանցքին վրայ կը թաւալի . միթէ եկանք մենք փութացնե՞լ քու քայլերդ մահուան տունը , զա՛րկ զիս գոնէ իմ աչքովս չիտեսած :

ԱՐՇԱԿ . Ա՛հ , Դրաստամատ , դու որ յաւիտենից գիշերէն յախշտակելով զիս , ստորերկրեայ գերեզմանիս ծոցէն , յոր կենդանւոյն թաղուած էի՝ վերակոչեցիր զիս ի լոյսն արիւննի , որ այնպէս պայծառ կը փայլի , կարծես թէ խնդալու համար վրաս , վերջինը ըլլայ այս իմ օրերուս . կամաւ կոչեցայ ես հոս որպէս զի չքեղ փայլատակէ ապագայ դարերու՝ յաւիտենից արդարութեան վճիռը իմ գլխուս եւ լուսոյ հեղեղ մը իմ մահս իր ծոցը առնլով՝ ցրտացնէ զայն ի խրատ ազգաց ի յազգս յաւիտենից . զայդ պահանջեն ներսիսի առնն Աստուծոյ անէծքները եւ նգովքն զորս ի գլուխ իմ կուտեցի , դառնացնելով զինքը , զայդ . . . (մոլեկան) տե՛ս ո՞վ նստեր է սյս սեղանիս վրայ , Տիրան՝ հայրս , իր կուրացեալ աչուրները ձեռքովը կը փորէ՝ տեսնելու համար թէ՛ իրօք

իր որդի՞ն է որ գինքը խղդեւ կուտայ. այո՛. անողո՛ք  
ստուերդ , դա ինքն եմ ես , կշտացիր արիւնովս՝  
այն որ քուկդ է՝ քեզի ըլլայ . . . (կուզէ ինկզիմիք  
գարնեյ , Շահանդուխտ եւ Իրասսանուս կարգերուն) .  
ո՛ւր եմ ես :

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ. Տէ՛ր իմ , սթափեանց , տե՛ս՝ քու  
հաւատարիմ Շահանդխտոյդ գրկին մէջ ես :

ԱՐՇԱԿ. Ո՛վ Շահանդուխտ , մահուան ճահիճ մնէ  
իմ սիրտս , հառաջանաց հովերով կը ծածանի , մա-  
հուան հոտեր կարձկէ յաջ ու ձախ , փախիր ինձմէ  
ժանտաբեր շաւնչս քեզի չապդած :

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ. Ինչպիսի սուր սլաքներով իմ սիրտս  
կը խոցես , կարծես որ պիտի մնամ՝ ես՝ երբ դու  
չուես ի յանդարձն :

ԴՐԱՍՏԱՄԱՏ. Ա՛հ , տէ՛ր իմ , այս այն օրն է ար-  
դարեւ մէկ հատիկ զոր կրցայ թաղաւորիս հայթայ-  
թել , բայց յո՛ւշ քեզ , արքայ , որ բոլոր կենաց մը  
գինն է այդ :

ԱՐՇԱԿ. . Անոր համար շնորհեցի քեզ ամբողջ օրս ,  
բայց ահա գիշերը լուսնայու վրայ է , պիտի ծագէ  
առաւօտը տեսնելու վերստին Արշակայ նախատին-  
քը , ամօթ , բանտարդելութիւն . ո՛չ , չպիտի տեսնաք  
ալ զիս , ով իմ բանտիս ահեղ կամարները . խորակն  
գիշերին ակն դժնէհացեաց , չպիտի ըլլաս ինձի այ-  
ցելու , ալ չպիտի լսէք հառաջանքներս :

ԴՐԱՍՏԱՄԱՏ. Տէ՛ր իմ արքայ , ինչ՞ու տխուր յի-  
շատակներ կարթնցնես սրտիդ մէջը , յիշէ՛ որ օրս  
այս՝ ուրախութեան օրմն է :

ԱՐՇԱԿ. Օր ցաւոց եւ հեծութեանց , օր ազի-  
տորմ արտասուաց , հառաջանաց է օրս այս , լացէ՛ք  
իմ վրաս , ո՛վ քաջք , դուժկան հարէք քաջաց երկի-

ըը , վերջին օրն է Արշակայ , օրհասական նուագս է այս , այս օրուան արեւը պիտի լուսաւորէ իմ մահս :  
ՇԱՀԱՆԳՈՒԽՏ . Ահ' , տէր իմ , ծիրանեաց մէջ կը ծնանի վարդակարմիր արեգակը , բարեգուշակ օր մնէ ծագելիք :

ԱՐՇԱԿ . Արեան մէջ կը ծիայ արեւը , արիւն կգա-  
կը ալիքներէն վեր վերուցած , իբր մահուան ծովէ մը՝ դաշխարհս կլլել կուզէ , չարագուշակ օր մնէ :  
Քանիներ ես այնպէս սպասեցի իմ բանտիս ահաւոր անվերջանալի լուսեան մէջ . ո՛չ այլ՝ մահուան մըր-  
րիկը առաւ տարաւ գլխէս թագս , յախշտակեց վրայէս Հայոց թագաւորութեան սլառմուճանին ան-  
կարկատելի ծուէն ծուէն նշխարները՝ ծագելու արեւուն ծիրանեաց հետ՝ յօդ ցնդելու :

ԴԻԱՍՏԱՄԱՍ . Տէր իմ արքայ , չարաւ եկի ես հոս , եւ յո՞ գնաց սէր մեր առ քեզ , եթէ օրիկ մի միայն չիկրցանք գքեզ միտթ արել :

ԱՐՇԱԿ . Վասն զի այսօր հաճոյից մէջ յղիանամ , վաղը միտքս չբերեմ . վասն զի այսօր սեղանս լի է համադամօք , միտքս չբերեմ՝ վաղուան հացը որ ար-  
ցունքով է չաղուած եւ արիւնով զանգեալ . վասնզի արդ ուրախութեան բաժակները դինեաւ զեղուն՝  
ան՝ մուռնամ՝ որ մահուան թիւնը կը խմեմ անոնց մէջ . ո՛հ չէ , Դրաստամատ , ան իմ ժողովրդեանս արիւնն է որ խնձի կը խմցեն . (նոյեգիւն) Մահուան հրեշտակը կը սաւառնի ի սաճարիս խորախութեան , արիւն ներկած են պատերը , արիւն կը մխայ գետի-  
նը , արիւն ծորէ տանեացմէ , արեան ծով մ'է կըտ-  
րեր չորս դիս , մտի՛ր , Արշա՛կ , լուացուէ՛ մէջը , թաթղուէ գլխովդ միտտեղ . . . Մեռեալ ծովու պէս կը պատեն զիս կատարեայ արիւնչաղախ ալիքները , ժո-

զովրդոցս հեծութիւնները հեղձամղձուկ զիս կը խղիւեն . . . ի՞նչ եկեր էք ուրուականներ, Տիրա՛ն , հայր իմ, ս'վ սոսկումս . . . կուրութեանդ մէջ՝ որդւոյդ ձեռքովը խեղդամահ: Գնէ՛լ, եղբօրորդեակ իմ որսասուն լերանցդ վրայ՝ արեանդ մէջ տապալուրիւսձ, Փառա՛նձեմ, Հայոց թագուհի, հրապարակագոյժ մահուամբ խայտառակեալ, անողոքե՛լի ստուեր, Ոլիմպի՛ադայ կենաց հացին մէջ՝ թոյն ուտելով՝ մահուան ճարակ, Վասա՛կ իմ քսջ զօրավարս՝ մտրթդ քերթած՝ խոտով լեցուած, Տրդատ, Տիրիթ, Վարդան եւ ամբողջ կամասրականաց ազգ մը՝ ձեռքովս սրէ անցած՝ սրով կը հալած են զիս . ահա Արշակաւան քաղաք անօրէնութեանց, հիմնայատակ գլխուս վրայ կը կործանի, (5) եւ դու, Շահանդուխտ, դժբաղդ արքայիս հարեալ ի սէր, դո՞ւ այլ մի հոս, շատ է այլ, ահա կուգամ ես առ ձեզ . . . անիծեցին զիս դարք յաւիտեանք, մի միայն է Արշակ իր անօրէնութեանց մէջ, մի միայն է իր յուսահատ կատաղութեան մէջ, մի միայն է որպէս ի կեանս եւ ի մահուն . եթէ չգիտցայ ապրիլ իբրեւ Հայոց թագաւոր մը, գոնէ մեռնիլը սովբեցնեմ. (կը գարնէ ինիգիւնիւր եւ կիյնայ ըսելով) կշտացէ՛ք, անողոք ուրուականներ . . . լեցուի արդարութիւն . . . հայրենի՛ք . . . վրէժդ . . . առնուեցաւ . . . մնաք բարով . . . (կը մեռնի, Շահանդուխտ կը նշուադի:)

ԳՐԱՍՏԱՄԱՏ. (Դաշոյնը Արշակայ արեւն հանելով) Դաշո՛յնդ ջերմաջերմ՝ արեւալ ծարաւ թագաւորիս արիւնէն, եկո՛ւր տեսնելու եթէ կեռա՞յր սիրտս ի ծոցիս՝ տիրոջս արքայիս համար:

Ո՛վ դու ի գիշերոյն յաւիտենից տխրամած բանտիս, հրեշտակդ դուժկան, սրացի՛ր դու Արի ա-

րանց աշխարհը , պիտի լան գիտեմ քաջաց երկիրն  
առ հասարակ , պատմէ՛ իրենց մեր մահը . ձերմակու-  
ծին Մուշեղ՝ չպիտի ուզէ մխիթարուիլ , ըսէ՛ իրեն  
որ վրէժխնդրութեամբ սրէ իր սլաքները . ու կա-  
պարճներէն՝ մահուան նետերն արթնցնէ՛ , եւ եթէ  
ձայնս հասնի ի դարս ասպագոյս՝ այս միայն ըսէ ին-  
ձի համար՝ վասն զի Դրաստամատ չիկրցաւ ասրեցը-  
նել իր աէրը անոր հետ մեռաւ . (կը գարնէ ինք-  
զինքն ու կիսաւեռ նայուածք մը նետերով Շահան-  
դիսոյ վրայ ) ննջէ՛ , թշուա՛ն կոյս . . . չըլլայ որ . . .  
արթննաս . . . (կը մեռնի : )

ՇԱՀԱՆԴՈՒԽՅ . (հաւստօս շուքեակ մը քսիլ ինք-  
զինքին գաղով , աչուրները Արշակայ վրայ սեւեռեալ ,  
խեղացնորեալ իմն . )

Հեռացան , դացին ամենքը . . . ձայները երթալով  
նուաղեցան . ժամ է գիշերային . . . ժամ մթութեան  
. . . ժամ է որ ամենքը ննջեն իրենց սիրելւոյն ծոցը ,  
ժամ է որ ես ալ հանգչիմ արքայական վեասյիս քո-  
վը . . . յոգնած եմ ես . կը յիշեմ որ ահագին անա-  
պատը անցայ . շատ խոկ սիրեցի՝ պէտք է որ ես ալ  
վայելեմ , այնպէս չէ՞ . . . Սիրա՛ , Մինա՛ , Նարկի՛զ ,  
Նունուֆա՛ր , նափիչոք իմ , քորք եւ հարսունք , ե-  
կէք սուէք վրայէս ծիրանիս . (ծիրանին կը ձգէ ու-  
կի ճարմանիդ քակելով .) հոսեցէք ալ ազատ իմ մա-  
զեր , (կիսաձայն) այրիութեան ժամանակը լրացաւ .  
(մագերը կը քողո) ա՛հ , բարձէք ինձմէ՛ լանջագեղ  
կամարը որ իմ կուրծքերս կը սղմէ , (կիսաձայն) թող  
բացուին հեշտութեանց մեղկաւէտ դռները . (գօտիև  
կարճիկ կարևաց կարևաց հաւնուելով .) բերէք ինձի ա-  
նուշահոտ Սարա խունկերէն՝ ցանեմ լիաճեռն նուա-  
ղեալ ջահերուն աշաց վրայ , մինչեւ առ մայրն դառ-

նան եւ քաղցր բուրաննց մէջ՝ յառազատտին իմ սրսկապանք , թաղս'ւրմ հեշտութեանց ծոցը՝ ի սնարից արքայական փեսայիս . . . Բայց ոչ ոք կը լսէ . . . ահ'ուելի ըուծիւն . . . ո'ւր եմ ես . . . Հաս քիչ մը առաջ չի կատարուեցա՞ւ իմ հարսանեացս հանդէսը . ես փեսայիս քովը կը նստէի , գուսանք կերգէին , զըստերք պարուց՝ ուրախ զուարթ կայթէին , ոսկի դաշխուրանները՝ գինեաւ գեղուին , բայց վե՞րջը . . . կը յիշեմ այժ' . . . սեղանները տապալեցան , արիւն եւ սուր մտաց չորս գին . . . բայց ի՞նչ հոգս , միթէ հարս չեմ ես . . . փութամ , փութամ իմ սիրելւոյս գիրկը . . . փակեմ նախ առազատտիս դռները՝ մէկը չի խռովէ մեր քունը : ( Դեպ թ դուռը կերքայ , Իրաստանսայ դիակը կը հանդիպի . ) Ահաւասիկ առաքինազարդ ծերունին հոս կը հանդէի , չի վրդովենք իր քունը , բայց՝ չըլլայ թէ մտի սուրբ ծերուկը . ( ծիրակիկ կառնու , վրան ծածկելու ասեկը կը տեսնէ դաշոյնը արիւնագակ գանդ արսիկ մեք հարսեալ , կը հսկէ կարծիքն ըսելով ) ահ' , եկո՛ւր դու օձիկ , վարդից ծաղկանց մէջ թագուցեալ , եկո՛ւր որ գըքդ իմ հարսանեկան բոլորիւքս պսակելով՝ դրկեմ յիշատակ արիւնարբու հօրս , ( սուրը ձեռքը կը դառնայ Արշակայ փոյր , գեճնիկ յասկը շոշափելով , ) կարծր է անկողինդ , ո՛վ իմ սիրականս . . . ինչո՞ւ այսպէս դեանախշաի . . . Բայց ես տեսայ որ բոլոր օգային թոշունները որոնց փետուրներուն վրայ կը հանդէի յառազատտին իմ սրսկապանք՝ ամենքը երազածին յոյսերուս պէս յօդ ցնդեցան : Ինձի համար հոգ չէ , հանդէ է դու , սէ՛րդ իմ , ահա սիրտս քեզի բարձ եւ մաղերս՝ վերանի . այժ' կարծր է անկողինդ այլ սիրտդ թառան . . . ( վերքը շոշափելով , ) ի՞նչ է որ ձեռքս

կաթկաթէ, (սուրը ձեռքը յառնէ ընդոս)։ Ի՞նչ  
գոյն է սա... քօղը աչքէս կիցնայ... ուրեմն ամե-  
նայն ինչ վճարեալ է... Արշա՛կ, Արշա՛կ, Դրաստա՛-  
մաստ, մա՛յր իմ, մա՛յր իմ, ալ դադրէ նայելէն անա-  
պատին ճանրան, կերթամ ես իմ փեսայիս ետեւէն՝  
ուրուականաց աշխարհը։ Մնացէ՛ք բարեաւ բնո՛ւ-  
թիւն, գարո՛ւն, պատանե՛կութիւն եւ յո՛յս, եւ դու  
արեւ մշտարորբոք որ ինձի համար կը խաւարիս .  
պատրաստեցէք զհանդերձեալ մեզ տեղին յաշխարհի  
անդ երանելեաց, վասն արքայազուտերն Շահան-  
դխտոյ եւ վասն իմոյ խօսեցելոյս վատարազդիկն ար-  
քային Հայոց՝ Արշակայ Արշակունւոյ։ (կիցնայ կը  
մեռնի)։



# Ե Ղ Ե Ր Գ

## Ի Մ Ա Հ Շ Ա Հ Ա Ն Դ Խ Տ Ո Յ



### Պ Ա Ր Ն

Ափսճս , աւնդ , հիմ սրացաւ  
Ձերդ շամանդադ ցնդեցեալ ,  
Կամ արսասուքն այգածին  
Ի շարս ականց մարգարաց  
Ծաղկանց բաժակս առ լցեալ՝  
Ծաւականալ ընդ արփույն :  
Ձինչ այն խորեակ յանջրդուջ  
Կամ թէ սարսուռ ցրահար  
Տապասս ի բոյնդ արկ ըզքեզ ,  
Եյիք Արեաց օրիորդ :

Ընդ ձեամբ ծածկեալ են իսպառ  
Հայոց լերինքն երկնանեմ .  
Եւ դարն եւ դիւր գահաւանդ՝  
Ի սառնեղէն մեհեւանդ .  
Սիրակարկաջ եւ ուղիւից  
Լեզուք կապեալ համրացեալ ,  
Հրածորանն ի յականց՝  
Կուսից աղբերք ցամաքեալ .  
Ո՞ զքեզ տապասս ի բունիդ  
Կացոյց , Արեաց օրիորդ :


Ոչ հեզագին հովանիք  
Սաւառնեցին ըգծրմադ,  
Նգերերգել զէգ մայրիք՝  
Հողմակոծեալ ըզցլխովդ .  
Եւ ոչ վքսակ մրմնջեալ  
Լինել նոցին կոծակից՝  
Սղխողորմ հեծեցէ  
Ըգեայդ շիրմալ փարելի՝  
Յածեալ գուսանս գարրելի .  
Ափսնս Արեաց օրիորդ :

Չայլ ջայլեմանց հարկանել  
Յուշկապարիկք համբարուք,  
Ի գիշերաց յառնիցեն ,  
Ի նըւաղել լուսնեկայ  
Մահիկ յեղջիւրսն ամփոփեալ ,  
Իբրու բսուերս խուսափուկս  
Ի գերեզմանս բափառեալ ,  
Զիւրեանց պատանս ալէձուփ՝  
Տասանելով յամպս օրոց  
Եւ ընդ ասեղս ցնդելով :

Մարգագետինն Ասուրայ ,  
Զորըս քանայ Տիգրիս գետ  
Յէջս ի լեռանց Թորգումայ ,  
Թառամեցան վարդենիք  
Զերդ ազագունք ի Շիրազ ,  
Թռեալ սոխակ անձկայրեաց  
Սեռն սիրոյն ողբանուազ ,  
Քանգի ծաղկանց բազուհին՝  
Տապաս անկաւ ի գետին  
Ափսնս Արեաց օրիորդ :

Ըզեց ի դրախսս ի նոնիս ,  
Լացցեն դստրբլն Արեաց ,  
Ըզեց ալիք Մուսալլայ  
Յոր քանայիր գիրգ զանդամս ,  
Բուխնապասայ վարդենիք  
Յորոց պըսակս ամէիր ,  
Ամանորայ զարնայնի  
Նդերամարք ի միասին  
Լացցեն Հայոց օրիորդք  
Ըզեց Երան , Տաներան :


Հայեցեալ մայրն ի Շիրազ ,  
Ի սարաւոյք իւր դըստր ,  
Միքիլիոռակ արսակաք ,  
Անդէն ի դրախսս ամուրիս .  
Ամայացեալն յորդեկէն ,  
Հարցումն առնէ հեզագին՝  
Հողմիկ տեսնր դու բզնէ ,  
Վըսնկ համբոյր մի նըմին .  
Միքէ Եսնր սըրսագին ,  
Դու սըր Արեաց , բիւր նփսոսս :





## ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՔ

### ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՍԻՆ



(1) « Յերկայնածիւ պարուն ի բուն Զակրոս լե-  
րինս . . . լեռնանցքն Բելիշին 9500 ոտք բարձր եւ  
սեպագիր արձան ի բարձու անդ՝ որ ինձ թուին ար-  
ձանք սահմանաց Հայոց ի Զարասպ լերին՝ յաւուրց  
անտի Արամայ : » Հ. Դեւոնդ Ալիշան, Տեղագիր  
Հայոց մեծաց, երես 11 .

(2) « Ի նախնեաց օտարաց կոչի Զակրոս կամ Զարկոս  
եւ հիւսիւսայինքն ի լերանց ի Հայս՝ Գուհատրեանք՝  
(որ նշանակէ լերինք Հրոյ.) նոյն, երես 11 .

(3) Միա բանին՝ la guerre c'est mon élément .

(4) « Յաղագս Աղանուզայն որ չորեք հարիւր բիւրոն  
գայր հասանէր ի թագաւորէն Պարսից՝ տու պատե-  
րազմ ընդ արքային Հայոց, եթէ պարդ նեղեալ  
պարտեցաւ ի ձեռն Վասակայ : » Տես Բուզանդարան,  
Դպրութիւն Դ. Գլուխ ԼԸ . երես 152 : Ակնարկու-  
թիւն ի յայս դէպ :

(5) « Ակամայ երթ Արշակայ առ Շապուհ եւ ան-  
դարձ լինել : » Տես Խորենացի Պատմ. Հայոց, Գիրք  
Գ. Գլուխ ԼԴ .

(6) Խորենացի, նոյն գլխին սկիզբները եւ Բուզանդ,  
Դպրութիւն Դ. Գլուխ Ծ . « Յաղագս քակելոյ եւ  
քայքայելոյ թագաւորութեանն Հայոց եւայն : — Զե-  
րեաուն եւ գշորս ամեատուն պատերազմ երկիրս Հայոց  
ընդ թագաւորին Պարսից, եւ յետ այնորիկ ձանձրացան,  
պարտեցան, լքան, աշխատեցան երկոքին կողման-

քըն , եւ սկսան թորսորել , դնալ ի բանակէն Հայոց  
Թաղաւորին , Թողին զիւրեանց արքայն Արշակ , »  
եւ այլն .

## ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՔ

### ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆԳԻՍԻՆ

(1) Երազացնոր rèveuse բառին Թարգմանութիւնը :

(2) Je pressens des malheurs :

(3) « Ընդարձակագոյն մասն Պարսկաստան աշխարհի . . . առ հասարակ խրթնատեսիլ սպառաժ , զորոյ զդաւարի ամառնային խորշակք խամիրեն իսպառ . . . անմարթ է մշակել զերկիրն մինչչեւ ոռոգեալ զայն , եւ ոռոգումն լինի ջրադարձիւք , կամ ստորերկրեայ ագուգայիւք , որ ընուն զգուբան , իբրեւ 50 ոտնաչափ ի խորութիւն . բազումք յամառնային եզանակի իջանեն ի բերան զբոցն՝ առ ի զովանալ : » Հ . Ղեւոնդ Ալիշան , Քաղաքական աշխարհագրութիւն , Երես 591 .

(4) « Առաջին աշխարհն Հայոց , անդստին ի վաղ ժամանակաց , Բարձր կոչեցաւ Հայք , զոր եւ հին աշխարհագիրս մեր (Սորենացի) Բարձր ոչ միայն քան զՀայք ասէ , այլ եւ քան զամենայն երկիր , վասն որոյ Կասար Երկրի կոչեցին զնա : » Հ . Ղեւոնդ Ալիշան , Տեղագիր Հայոց մեծաց , Թիւ 5 :

(5) « Բնիկն Պինկէօլ (ոչ Բիւրսկան լեառն , զի չիք այսպիսի կոչումն առ նախնիս , այլ Սըրմանց կամ Սերմանց լեառն , ) բարձր Թուի քան

զ11000 ոտնաչափ : » Հ. Ղեւնդ Ալիշան Տեղագիր  
Հայոց Մեծաց , երես 10 , թիւ 8 : Զարմանալի եւ  
խորհրդաւոր յարմարութիւն անուան՝ Սերմանց լե-  
րինք կոչել ուր Աստուած համագոյից սերմը ձգեր  
է . ըստ որում նոյն հեղինակ , ի նմին Տեղագրի ,  
երես 44 , թիւ 74 , կաւելցնէ՝ շատ ուրիշ հնախօս-  
ներու կարծեացը համաձայն «ի լերինս վիճակիս  
ասեն լինել զԴրախտն Ադամայ» :

Ահա ելանք ի մեծ հանդէս ,  
Հայ հայրենեացս ելանք ի սես ,  
Ահա սեսանք զաշխարհին Հայոց ,  
Որ զդրախտիկն առել ի ծոց ,  
Դեմ երկրնուց կայր կանգնըման ,  
Անդրանկաձից մօրցն նրման :

(Անմուշ) Նահապետն «Հայ Հայրենիք» երես 225 :

(6) Տե՛ս Ղազար Փարպեցւոյ Պատմագրութիւն ,  
երես 18 «Արդաւանդութիւն Այրարատայ» գլուխ  
մը ծայրէ ի ծոյր ընթեանլու արժանի եւ ֆնար Հայ-  
կականին մէջ անցնելու : Են են եւ մեր աշխարհին  
մէջ զուարճութիւնք՝ ըստ բնատուր ձրիցն , նոյնը կը  
հաւատտեն եւ Անգղիացիք որոնք կարին քաղաքը  
բնակած են . « առաւել քան զ170 ազգս հաւուց  
նշանակեցին ի սահմանս նորին եւ զդաշտ նորուն  
երամուկը հաւուց ծածկել ասեն , զեղերբը շամբին ,  
ի բարեշունչ եղանակին» : Հ. Ղեւնդ Ալիշան , Տե-  
ղագիր Հայոց Մեծաց , երես 19 , թիւ 28 : Ասոնց  
վրայ աւելցնենք լաճնիս երկրին բնիկներէն , երբոր  
որսի կեննեն , ձիւերնին շամբին մէջ կը քչեն՝ հաւերը

Թռչունները ամալի պէս կըսկսին թեւածել, այնպէս որ հրացանի կարօտութիւն չմնալով՝ խարազանի հարուածներով կը թափթփին :

(7) Կրակապաշտները զհուրը՝ իբրեւ արեւու նմանութիւն կը պաշտէին :

(8) Տես Բուզանդ՝ Գոլրութիւն Դ, Գլուխ ԺԶ, երես 125. Ղարձեալ Դլուխ ԾԴ, երես 165 :

(9) Արհմն կամ դեւքն Հարամանայ՝ չարի Աստուած ըստ Պարսից առասպելաբանութեան :

(10) Ամիրայ՝ ըստ ստուգաբանութեան իմրահօր բառէն ածանցեալ է, որն որ մեր մէջը Շահախոռապետի բարձր պաշտօնն էր, ինչպէս եւ միջին դարու արեւմտեան ազգաց մէջ՝ connétable կըսուէր :

(11) Միհր Աստուած նոյն խակ Արեւը կամ Որմիւղք, բարեղ Աստուած .

(12) Արուայիկ կամ որ նոյն է Արաբացի :

(13) Վարմանդք յսևութիք եւ պարարիչք՝ սըլուեալ են յամենայն բարձունս Հայոց, յորս զկէս տարւոյն թափառին բլբլաւորք Քրդաց եւ թիւրքմէնից, անթիւ հօտիւք խաչանց, եւ ոմանք ձմեռանի չուեն, գնան ի լայնատարած դաշտն Մուղանայ՝ սր յայնմ եղանակի ուռձացեալ դալարանայ եւ ասպնջական լինի կենդանեաց ջերակարօտից, խակ ամառանի երաշտանայ եւ օձուտ լինի ըստ ոմանցն Հ. Ղեւոնդ Ալիշան, Տեղագիր Հայոց Մեծաց, երես 19, թիւ 28: Այս դաշտիս մէջ կարած էին 50000 նժոյգք ի միասին ինչպէս որ Հ. Ղուկաս Ինճիճեան երջանկայիշատակ եւ բաղմարդիւն ծերունին իւր Հայաստանեայց հնախօսութեանը մէջ կը ցուցնէ : Այն Վարստուական երիվարք եւ ձիք նժոյգք Քարապաղու եւ Քրդաստանի, զոր փոխան գանձուց հար-

կէին երբեմն վարիչք աշխարհիս դրանն Պարսից՝ ի տիրապետելն սոցա» . Հ. Ղեւոնդ Ալիշան, ի նմին Տեղագրի :

(14) Տէմաւէնո կամ Դըմբաւընդ ըստ Խարենացւոյն ի գլուխն որ «ի Պարսից առասպելաց , յաղագս Բիրասպի Աժդահակայ» Պատմութիւն Հայոց , Առաջին Գրքին ետեւը , երես 133 . «ի Մազանդարան կամ Տաղստան գաւառի , Հիւրկանիա կամ Վրկանք կոչեցեալ ի հնուսն , ի սահմանս Էլպուրդ (տաճար Աստուածոց) լերանցն , լեառն բարձր եւ անուանի յառասպելաբանութեան Պարսից եւ ճիւնապատ որպէս զլեառն Այրարատ , առ որով գտանի ծծումբ» եւայլն . Հ. Ղեւոնդ Ալիշան, Բաղաքական Աշխարհագրութիւն , երես 594 , թիւ 1958 :

(15) Պատմութիւն Ներսէս Պարթեւի Ա. Հատոր Հայկական Սովերից , երես 67 . Դարձեալ Բուզանդ , Դպրութիւն Դ. Գլուխ ԺԱ. երես 125 :

(16) Բուզանդ Դպրութիւն Դ. Գլուխ ԺԳ. երես 146 :

(17) Rêverie .

(18) «Արայի լեառն 7915 ոտնաչափ բարձր , (յիւրանուն Այրարատեան գաւառի) առ որոյ ստորոտով բանակեալ ասեն զԱրայն գեղեցիկ եւ անդ անկեալ մարտնչելով ընդ Շամիրամայ . այժմ Գառնը եարըք կոչի լեառնն՝ վասն զի վերուստ ի վայր հերձեալ է ի բուռն ցնցմանց երկրի , յառաջին ժամանակս» : Հ. Ղեւոնդ Ալիշան , Տեղագիր Հայոց մեծաց . երես 64 . թիւ 128 .

(19) Շահպարակ՝ Պարսկական Շէպուրայ բառն է որ Հայերէն գիշերաբոյր կը թարգմանուի . Կլիմայի փոփոխութիւններու ենթակայ շեղած թերեւս՝ գիշեր աստն միայն հոտը բուրելու յատկութիւնը ունեցած ըլլայ :

(20) « Առ ահամբք գետոյդ . . . ի սահմանս Արևու-  
ոյ՝ ելեալ Արտաւազդն արքայի յորս կնճկց եւ ցուց  
խարդաւանեցաւ ի վիհն . լեռնակոհակն այն կոչէր  
առ հինսն՝ Գինոյ լեառն եւ գետն՝ Գինեգոյն, թուի  
թէ ի յիշատակ գինւոյն Նոյայ » : Հ. Դեւոնդ Ալի-  
շան, Տեղագիր Հայոց մեծաց, Երես 71. Թիւ 157 :

(21) Տես Բուզանդ՝ Դպրութիւն Գ. Գլուխ ԾԳ.  
Երես 165 : Մեր Զանքը եղաւ այդ légendaire ձեւով  
առասպելին տակ սքօղեալ ճշմարտութիւնը յերեւան  
հանել, ցուցնել թէ ինչ ազգեցութիւն ունի հայրենի  
հողը մարդուս վրայ . որչափ կրցանք յաջողիլ՝ կը  
թողումք ընթերցողաց, այսչափս միայն կըսեմք որ  
գոնէ բոլորովին քովերնէս առասպելներ չկարկատե-  
ցինք, այլ Խորենացւոյն ըսածին համեմատ՝ գտնելով  
զայս Յունական սկերճ եւ ողորկ առասպելներուն  
տեսակէն, « որք զճշմարտութիւն իրացն այլաբանա-  
բար յինքեանս ունին թաքուցեալ » Զանացինք ըստ  
կարի՝ կենդանի երանգօք նկարել :

(22) Բուզանդ, նոյն Գլուխ, Երես 168 :

(23) Բուզանդ՝ նոյն Գլուխ, նոյն Երես :

(24) Մարդատունկն՝ մեծին Ալիիէրեայ Իսապալաց  
Ա. ոգբերգակ քերթողին l'uomo pianta cresce piu  
forte in Italia ըսածն է : Ամեն ատեն մտքերնիս է  
Սիրամարգին փետուրներովը զարգարուած դատա-  
փետ խայտառակեալ ճային օրինակը, անոր համար  
արդի հեղինակաց կամ լաւագոյն է ըսենք ուրացող  
թարգմանչաց ոմանց պէս, ուրիշին շքովը շքաու-  
րուիլ՝ խարել կարծելով զթողովուրդը՝ զլուելի եղած  
է մեզ, ո՛ւր մնաց հետեւիլ. « Տուք զԿայսերն Կայսեր » :



## ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ

### ԵՐՐՈՐԴ ՀԱՆԴԻՄՆ



(1) La fiancée des morts.

(2) « Էսա իւր Արշակ զկիւնն սպանելոյն (Գնէլայ) զՓառանձիմն եւ որչափ սիրէր արքայն Արշակ զկիւնն, նոյնչափ ատեաց կիւնն զարքայն Արշակ, ասելով թէ թաւ է մարմնով եւ թուխ գունով »: Բուզանդ՝ Դըստրութիւն Դ. Գլուխ ԺԵ. երես 122 :

(3) Բագմերախտ եւ երջանկայիշատակ Հ. Արսէն Բագրատունին Վիրգիլիոսի Մչակահանաց թարգմանութեան Դ. Գրքին, 113 երրորդ երեսին, 499 թուով Ծանօթութեան մէջ կը գրուցէ՝ « զլատին բառն (բարոն կամ կարոն նաւավար դժօխոց) մարթի եւս յեղուլի մեզ՝ կրողն դժօխոց, ըստ որում թերեւս եւ յանէժս ուամկաց մերոց լի՝ կրող տարցի գրեզ, թէ արդեօք գրելի իցէ այդ՝ Գրող տարցի գրեզ, որպէս մերոց ձերունեացն թուեցաւ » :



## ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ

### ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆԴԻՄՆ



(1) Բուզանդ՝ Դարութիւն Ե. Գլուխ Է. երես 206 :

(2) Ակնարկութիւն Արշակ Պարթեւի ցեղին թաւաորութեանը՝ Սասանեան Արաաչրի ձեռքով՝

Պարսկաստանի մէջէն վերնալուն , քանի որ Հայաստանի մէջ դեռ կը շարունակէր , մի եւ նոյն ցեղէն բլլալով՝ Արշակունեաց թագաւորութիւնը :

(3) Բուզանդ՝ ի նմին Դպրութեան , նոյն Գլուխ , նոյն երես :

(4) Ձեռնութեամբ հարկաւորեալ (Արշակ) գրէ զի Փառանձեմ կին նորա եկեսցէ ի դուռն... իբրեւ զիտացին նախարարքն զի (Շասլուհ) եւ զիւրեանց կանայսն խնդրէ... առեալ զիւրեանց կանայս եւ զորդիս՝ փախեան յաշխարհն Յունաց : Նա եւ ոչ դժխոյն Փառանձեմ գնաց ի կոչ առն իւրոյ : Սորենացի՝ Գիրք Գ. Գլուխ ԼԳ. երես 448 :

(5) Սորենացի՝ Գիրք Գ. Գլուխ ԼԵ. 449 երես : — Բուզանդ՝ Դպրութիւն Դ. Գլուխ ԺԵ. երես 169 :

(6) Սորենացի եւ Բուզանդ՝ ի նմին Գիրան , նոյն Գլուխ :

---

## ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՔ

### ՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԱՆԳԻՍԻՆ

(1) Բուզանդ՝ Դպրութիւն Է , երես 207 :

(2) Բուզանդ՝ նոյն Դպրութիւն , երես 208 :

(3) Բոլոր իր ձեռքովը եւ իր պատճառաւը եղած չարեաց վեր ի վերոյ թուահամարն է , ինչպէս որ որոշ կրնան տեսնել՝ որոնք որ Սորենացւոյ եւ Բուզանդոյ պատմութիւնները , եւ ուրիշ ժամանակակից պատմաց գրութիւնները՝ ուշի ուշով ընթեռնլով , մեզի սէս ջանացեր են գոնէ այն ատենուան ազգային պատմութեան ոգին լաւ թախանցել :

## Պ Ի Տ Ե Լ Ի Փ



Ողբերգութեանս սկիզբը՝ չուզեցի յառաջաբանով մը նախապաշարել միտքերը . համառօտ վերջաբանովս՝ ներողամիտ ընծերցողացս ուշադրութիւնը կը հրաւիրեմ՝ գրութեանս երեք զլխաւոր կէտերուն վրայ :

Առաջին՝ նիւթը , երկրորդ՝ ոճը, երրորդ՝ լեզուն :

Նիւթը՝ յիրաւի նոր չէ, չհետեւիր որ գրութիւնն ալ նոր չըլլայ . մեծանուն Խորեն Եպիսկոպոսն ալ հրատարակած է Արշակ մը, բարեյիշատակ Պէշիկ՝ Թաշլեանին Արշակն ալ, միւս երկասիրութեանցը հետ, մամուլի տակ է : Ամենայն՝ ազգք մի և նոյն նիւթերը կրկներ, երեկներ ու յեղյեղեր են՝ նմանողութեամբ կամ հետեւողութեամբ . մենք երկուքն ալ զանց առնելով, ջանացեր եմք՝ մի միայն պատմութեան հաւատարիմ ըլլալու, ընծերցողք՝ կրնան վկայել, բանասէրք՝ բաղդատել ու քննել :

Ոճը ծաղկեալ է ու զարդարուն, պիտի ըսեն, (orientalisme) արեւելք կը հոտի . — Էութիւննիս չեմք ուրանար՝ Հայ եմք, Արեւելեան ըսելը աւելորդ կըլլայ . ինչպէս Հնդկաց, (Տես Քալիտազայի՝ Սագունդալա ողբերգութիւնը) Պարսից և Արաբացւոց ու Օսմանեանց գրութիւնները՝ լի են այլաբա

նուծեամբք , Հայն ալ քանի որ անոնց պէս արեւելեան ժողովուրդ մըն է , Արեւմտեայց մերձաւորութիւնը՝ պէտք չէ մոռցնել տայ իրեն բոլորովին-իւր հայրենիքը . Արեւելք՝ արեւու և խնկոց աշխարհն է : Նամակը իր կնիքովը , եկեղեցին իր ծէսովը , ազգ մը իր լեզուին յատուկ ոճերովը . բաւական է որ , դարուս պիտանի և օգտաւէտ դրուծեան համեմատ՝ բանաստեղծութիւնը փիլիսոփայութեան վրայ խարսխեալ ըլլայ : — Գարձեալ՝ ուրիշներն են որ իրենց դիւցազունները խօսել տուեր են և կուտան տաղաչափելով , մենք ոգել տամք արձակ . ներդաշնակութիւնը չէ լոկ ի կապանս :

Գալով լեզուի մասին՝ դիտողութիւն պիտի ընեն ոմանք՝ չափազանց գրաբառի մօտիկ ըլլալը — պատասխանեմք քաջահմուտ Այվազեան Եպիսկոպոսին հետ « Ով որ այս ճշմարիտ և զովելի սկզբունքը կընդունի թէ աշխարհաբառը պէտք է միշտ մարբել , ազնուացընել ու հեզհեզե գրաբառին մօտեցընել . » Մտքերնիս հասկցուեցաւ : —

Կան բանիբուն անձինք որ գրաբառը՝ մեռած լեզու մը կը համարին , մենք ընդհակառակն որչափ որ գաւառական բարբառներ կան՝ մեռնելու լեզուներ են միտքերնիս դրեր եմք , և հասարակաց կրթութեան ծաւալման առջեւ՝ մէյմէկ վաղափուլ թումբեր . օր մը անշուշտ՝ պարզ գրաբառի մը սեմոց վրայ՝ ամենքնիս ալ զիրար հասկնալով , ձեռք կուտանք իրարու :

Եւ մանաւանդ այս ազգային դժուար պարագա-








28579

807  
481  
807 0



ԳԻՆ ՄԷՆ ԲԱՌՈՐԴ ՄԷՅԻՏ: